

Բաժանորդագրին կԱՆԻՒԻԿ՝ Թուրքիոյ Համար տարեկան 50 զրշ, Ռուսիոյ Համար 5 ռուբլի, ուրիշ երկրներու համար 12 Ֆր:

Վեցամեայ եւ եռամեայ բաժանորդագրու- թիւնք եւս կ'ընդունուին:

Գաւառներէն Օսմանեան նամակադրոշմ կ'ընդունուի՝ 1 զրշնոցը 34 փարայի հաշ- ւով, կամ 100 զրուշի փոխարէն 115 զրշ:

ՄԱՂԻԿԻ վերաբերեալ ամէն գործի համար գիմել:

Առ Տնօրէն-Հրատարակիչ ՅՈՎՆԱՆ Գ. ՓԱԼԱԿԱՉԻԱՆ Պոլիս, Պաշտէ-Գարու, Թաշ Խան, քիւ 50

# ՄԱՂԻԿ

## Լ Ր Ա Պ Ի Ր

درعليه ده بفتحه قبوسنده طاش خاندہ  
• نومروده « زاغیک » غزتهسی مدیری  
بالاقاشیان حوونان

S'adresser à  
HOVNAN PALACACHIAN  
Directeur du journal arménien «Dzaghik»,  
Rue Bahtché-Kapou, Tach Han, 50  
CONSTANTINOPLE

40 փարա

Ազգային, Քաղաքական եւ Գրական

40 փարա

ՆՈՐ ԵՐՁԱՆ — Բ. ՏԱՐԻ. ԹԻՒ 31

Շ Ա Մ Ա Թ

16 Մ Ա Տ Ի Ս 1892

### ԽԱՍԳԻՒՂԻ ՆԱՀԱՊԵՏՆ

Շատոնց ի վեր ջերմ փափաք կը տա- ծէի տեսնել այդ սրբակրօն ծերունին— Տէր Գէորգ Արծրունի քահանայն: Իւր անունը կապուած էր ուրիշ յարգելի անձնաւորութեան մը, Ներսէս Վարժապետեանի, անուան հետ, որոյ ուսուցիչն էր եղած ժամանակաւ, և այդ պարագայն ինքնին բաւական խորհրդաւոր կ'ընծայէր զինքն. ուստի, երբ երկու շաբաթ յառաջ ի Քեաղզտխանէ գրօսական պտոյտ մը զմեզ Սասգիւղի նաւամատոյցը կը փոխադրէր, Արծրու- նին տեսնելու անմիջական գաղափա- րը կը յղանամք:

Իւր անցեալ մեծութեամբը պանծա- ցող այդ թաղի բարձանց վրայ, ամի- րայական մեծափարթամ ապարանքի մը մօտ, զոր ժամանակը և դէպքերն հին- ցուցած, սեւցուցած ու անչքացուցած են՝ ուրիշ ամիրայական կոկիկ բնակա- րանի մը մէջ կ'ապրի Սասգիւղի նահա- պետը:

Անբաժանելիս, Պ. Վահան Զարդար- եան, իւր եղբորը հետ ինձ կ'առաջնոր- դէ. դռնէն զմեզ զինաւորողներն էին պարկեշտասուն սեւազգեստ կիներ՝ որք ծերունազարդ քահանային աղջիկ- ները լինելու են... Ստորնայարկի սեն- եակներէն միոյն մէջ քիչ մը հանգիստ կ'առնունք, որ ատեն կ'իմանամք թէ Տէր Հայրը քանի մը շաբաթ յառաջ իւր սիրելի պարտիզին մէջ առաւօտեան զով օդին քիչ մը շատկեկ ենթարկուած՝ պաղ առեր և թեթեւ թոքատապ մ'ան- ցուցեր է, բայց, փա՛ռք Աստուծոյ, շուտով սկսեր է ապաքինիլ. մեք կը տիրիմք զի մի՛ գուցէ իւր ներկայու- թիւնը վայելելէ զրկուիմք. մեր կաս- կածը կը փարատի սակայն, երբ սպա- սաւորը նորա հաճութիւնը առած՝ կ'ա- ռաջնորդէ զմեզ վերնայարկը, անոր սենեակը: Սենեկին մօտեցած ատենս անբացատրելի յուզում մը կ'զգամ, ո- րովհետեւ երկվայրկեան մը յետոյ պիտի

ներկայանամ այնպիսի անձնաւորու- թեան մը՝ որ ասան և ութերորդ դարու վերջին քառորդը ողջունած է, կամ, բանաստեղծ օրէն խօսելով՝ հարիւր հինգ ձմեռներ իրենց սպիտակ պատառը կը տարածեն նորա դողդոջ մարմնոյն վը- րայ...:

Եւ ահա դէ՛մ առ դէ՛մ եմք պատկա- ռելի ծերունւոյն. սպիտակածածկոյթ խորունկ թիկնաթուռի մը մէջ թաղուած է նա. իւր ճեր ճերմակ մօրուքը, ան- բիծ և անարատ ձեան իսկ ճերմակու- թիւնը գերազանցելով, ծածկած է ամ- բողջ կուրծքը. մազերն, յօնքերն և ար- տեւանունքն հանգունատիպ սպիտա- կափառ. դէ՛մքն ալ, մարմինն ևս ամ- բողջ, անխայլ, տո՛գոյն սպիտակու- թեամբ մը համակուած. հագած է ճեր- մակ գիշերազգեստ մը, և վրայէն՝— իբր բացառութիւն այս ճերմակներու հա- մաստեղութեան— սեւ վերարկու մը: Գլխաւոր և յարգանք կը մատչիմք ի համբոյր աջին՝ զոր անբացատրելի բա- րութեամբ մը կ'երկարէ մեզ և ապա կը բարեհաճի զմեզ իւր քովիկը նստեցնել:

Այս ալեգարդ ծերունին, հակառակ հարիւր հինգ տարիներու երկար շըշ- թային, ֆիզիքական ծայրայեղ տկա- րութիւն մը ցոյց չէր տար. իւր զգա- յարանքները — ի բաց առեալ լսողու- թեանը — համեմատապէս քիչ տկարա- ցած էին. տարիքին բաղդատմամբ կայ- տառ գտանք զինքն. իսկ գալով մտա- լոր կարողութեանցը՝ կարծեմ անոնք մեր ծեւ երիտասարդներուն նախանձը կրնային շարժել: Անգամ մը որ քովը տեղաւորուեցանք՝ սկսաւ իւր անհամար հարցումները. այս—ինչն ի՞նչպէս է այն—ինչն ի՞նչպէս է. քանի՞ գուակ ու- նի. մա՞նչ թէ աղջիկ. և բարի ծերու- նին մասնաւոր գոհունակութիւն մը կ'զգար իրեն ծանօթ անձնաւորութեանց մասին նպաստաւոր տեղեկութիւններ ստանալով, և կ'օրհնէր զանոնք իւրա- քանչիւրը. կ'օրհնէր հաւատքի այն հը- զօր շեշտովն՝ որ իւր դողդոջուն բերնին

մէջ գերմարդկային շունչի մը կը փոխ- ուէր գողցես: Ինձմէ տեղեկութիւն կը հարցնէ Մոմճեան Միքայէլ Էֆէնտիի նկատմամբ. ընկերս, ինձմէ ճարպիկ, Մոմճեանը շիթեղով սակայն Աշճեանի հետ, կը պատասխանէ թէ շատ հան- գիստ է, մինչ ցաւալի զուգադիպու- թեամբ, հէք Մոմճեան էֆէնտին նոյն պահուն հոգեւարքի ճգնաժամովը կը տառապէր... — Արտինէս ի՞նչպէս է — ակնարկելով Տիկին Միհրան Մանուկ- եանի, որոյ պատկի արարողութիւնը քանի մը տարիներ յառաջ ինքն անձամբ կատարած էր ծերունազարդ նահապե- տը: Տան մէջ կ'զգուշանային սիրելի անձնաւորութեանց մահը նմա գուժե- լէ, որով անտեղեկ էր վաղա՛հաս մահ- ուանն տարաբաղդիկ Լևոն Մոմճեանի, զոր այնչափ կը սիրէր:

Մեք եւս իւր սրպիտութիւնը կը հարցնեմք. — Իմս, կը պատասխանէ, հինցած, լմնցած է. ինչ որ ալ ընենք՝ կարկտան է, կարկտան. հին լաթը նոր կարկտան կը բունէ՞. չէ՞ մի որ նորն ալ հնոյն հետ կը փոխի: — Յետոյ, ինքնա- բերաբար կ'սկսի ճնողազուրկ ընկերնե- րըս միթիթարել: — Առևտուրի մէջ, կ'ըսէ, գործին մեծ մղում տալու համար ըն- կերակցաբար կ'աշխատին. ես ալ կը մաղթեմ որ հոգևոր կենաց ճամբուն մէջքու ընկերդ լինի Յիսուս Քրիստոս. — և ապա ամենքիս գառնալով՝ «Աստու- ծոյ հրամանին հնազանդիլ պէտք է, առանց Անոր կամաց՝ տերեւ մ'իսկ չը շարժիր. կը յիշէ՞ք երբ Յիսուսի աշա- կերտները ձուկ որսալու համար ամբողջ գիշեր մը ձեռնունայն աշխատելով, հե- տեւալ օրը յուսահատօրէն կը գոչէին. — Չամենայն գիշերս աշխատ եղաք և ոչինչ կալաք — Յիսուսի մէկ հրամանը բաւական էր ուղիւնները նոյն հետայն լեցնելու: — Աշխարհի իրերը չէմ ան- գոսներ, կ'ըսէր նա, բայց հոգևոր պարտականութիւններն ալ մոռնալու չէ, զի կը հաւատանք որ հանգերձեալ մը կայ, որուն պէտք է պատրաստ

գտնուինք ամենքս—: Եւ բարի ծերունին ինքը պատրաստ էր. բազմահոլով տարիներու ընթացքին մէջ, շատ մը աննըպատտ պարագայից դէմ մարտնչիլ հարկ եղած էր. զաւակներ, թոռներ, սիրելիներ թաղած էր ծաղիկ հասակի մէջ. կը պատմուի իսկ թէ, իւր զաւակները իւր իսկ ձեռք գերեզմանին փոսը իջուցած էր՝ այն հաւատքով որ նոքա Յիսուսին քով կ'երթային... Այդ բազմադիմի դժբաղդութիւնները սակայն, որքան եւս իւր Ֆիզիքական կորովը ցնցած՝ չէին կարող իւր հաւատքը թուլցնել. ամուր մնացած էր այն, ապառաժի մը նման՝ որու դէմ կուգան փշրիլ ովկէանու ամեհի ալիքներն, անսաստ և անտարբեր՝ լեռնակոյտ այդ կոհակաց մուկեղնութիւնը գողցես հեգնելով:

Եւ հիմայ ալ, գերեզմանի եզերքը հասած, երկիւղ չէր զգար. չէր վախնար խոնաւ փոսին աղջամուղէն. զի գորշ հողէն և գորշագոյն որդերէն անդին՝ կը տեսնէր յաւիտենականութիւնը լուսապայծառ, և անխախտ հաւատքին ազդեցութեամբ իւր շնորհալի գէմքը երանութեան նախանձելի հրապոյրով մը կ'ոգևորէր: Յայնժամ կը ճառէր նա մեզ յաւիտենականութեան վրայ մեկին, մարգարայեւ ոճով. բայց հա՞րկ էր արդեօք աստուածաբանական բացատրութեանց՝ համոզում գոյացնելու համար յաւիտենական կեանքին. ո՞չ ապաքէն պատկառելի ծերունին իւր անձին օրինակաւ ինքնին պերճախօս ապացոյց մ'էր այդմ:

Ա՛հ, հաւատքը, քանի՛ զօրաւոր, քանի՛ երջանիկ կը կացուցանէ զմարդ, և որչա՛փ կը նախանձէի, որչա՛փ կը ցանկայի այդ երանեալ ծերունւոյն՝ որ զօրաւոր իւր հաւատքովն հարիւրապատիկ երջանիկ էր քան զմեզ, քան զմեզ մոլորեալքս, կենաց թեթեւագոյն հովերէն իսկ տարուբերեալ, նախնական դժուարութեանց ու ճախողութեանց հանդէպ տեղիտալի և ուժակորոյս:

Իւր փառաւոր մաքուր մահճակալին վրայ կը նշմարուէր սպիտակ կողքով մեծադիր մատեան մը և զոյգ ընդ նմին կը տեսնուէին ուրիշ համեմատապէս փոքր գրեանք. առաջինն՝ Աստուածաշունչն իսկ լինել կը թուէր, և միւսներն՝ նմա յարակից մեկնութիւնք: Կը կարդար զանոնք ուրեմն յարգելի ծերունին. իւր աչքերը կը զօրէին Ս. Գրոց մանրադիտական գրերը վերլուծել. բայց եթէ նոյն իսկ մարմնոյ աչօք չէր տեսներ՝ մտքի աչօք կը խորասուզէր իւրաքանչիւր բառին, մէն մի տառին մէջն իսկ. կը թափանցէր ամենէն խորախորհուրդ խմատին. կ'ապրէր նա, ի մի բան, երանելեաց անճառելի կեանքովը,

լիովին անծանօթ մեզ տարակուսողացս: Եւ ինչո՞ւ չը խոնարհիլ այս պատկառելի, հաւատքով առլցեալ ծերունւոյն առաջ՝ փոխան երթալ աստուծացնելու առասպելական արարած մը, որ իբր թէ հարիւրքսանամեայ տարիքին մէջ կախաղանին փարած լինի յուսահատօրէն. առասպել՝ զոր լրագիրք յաճախ հաճութեամբ կ'արտատպեն կամ կը յերլուրեն՝ պարզապէս թերթ մրտեւելու համար:

Ինչո՞ւ չծնրադրել, կ'ըսեմ, Աստուծոյ այս սրբակրօն պաշտօնէին առջև՝ որ իւր ամբողջ կեանքը նուիրել է առաքինութեան, բարութեան և սրբութեան իտէալին, որ Երկնաւոր Թագաւորին այնքան հիանալի, այնքան հրապուրիչ և այնքան կատարեալ կրօնին քարոզիչն և ճշմարիտ աշակերտն է եղել:

Հեռացանք պատկառելի ծերունիէն, մասունքի նման խորհրդաւոր, վտիտ, երկար ձեռքերն համբուրելով և սրտագին օրհնութեանց անձրևով մը ողողուելով. ուխտագնացութիւն մ'ըրած կինք կարծես. անգամ մ'ալ կ'ուզէինք տեսնել այդ երանեալ նահապետը. անգամ մ'ալ համբուրել իւր սուրբ աջը, անգամ մ'ալ լսել իւր հոգեշունչ մրմունջներ...:

12 Մայիս 92 ԼԵՒՈՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ Մաքրիգիւղ

Բ Ա Ղ Ո Ի

Ս. ՄԵՍՐՈՎՊԱՅ ԲԵՐԴԱԺԱՅՈՒԸ

Քաղաքս մերձ 1500 տուն թուրք և տուն 400 Հայ բնակչօք ուղղակի Ս. Մեսրովպայ բերդի հարաւակողմեան զառիփայրի ստորոտով կը հանգչի: Ի հնումն ունեցած է խիստ բազմաթիւ տուներ որք անծանօթ պատճառներով մաս մը ի Պարբերդ, յԱտանա, ի Տիգրանակերտ և այլուր գաղթած են: Ի Պարբերդ հաստատեալ Պարբուրթեանք, Ֆէրմանեանք, Չուլումեանք, ի Տիգրանակերտ՝ Ֆառլչեանք, և յԱտանա՝ Ֆէրմանեանք առաջնակարգ վաճառականաց համբաւ կը վայելեն: Թողումք այն երկրորդական դասակարգերն՝ որք ըստուար թիւ մը կը կազմեն: Սոցա տարաշխարհիկ լինելը 50 և առ առաւելն 60 տարի է: Քաղաքիս առեւտուրն առաջին տէսակետով խիստ բանուկ է, ըստ որում ինը քրդարնակ գաւառաց կեդրոնատեղին կը համարուի: Ունի իւր սովորական արհեստներն, այսինքն

դարփնութիւն, կոշկարարութիւն, զինագործութիւն, արծաթագործութիւն, վաճառականութիւն, և այլն, և այլն: Չկարանէ անտի Հայ տարրը առեւտրոյ մէջ խիստ ճարպիկ և հնարագէտ լինելով հանդերձ, նախանձելի դիրք մը զըրաւել չէ կրցած: Ուստի թող ներուի մեզ ասել թէ, սորա իսկական պատճառներէն են, ըստ մեր խոնարհ կարծեաց, հետագայ անհեթեթ և աւերիչ սովորութիւնք:

Բալուզիին անվրէպ սովորութեանց մին է, նահապետական դրութեամբ զիրեար հիւրընկալել և պատուասիրել փոխադարձ կերպով: Հոգ չէր, եթէ այս հիւրասիրութիւն պարզութեամբ տեղի ունենար. բայց ո՞չ, հիւրընկալը կ'ըստիպուի իւր կարողութեանէն աւելի բարձր՝ ճոխ սեղան կազմել՝ պէս պէս համեմներով և առատ առատ ըմպելեօք: Սոյն խրախճանը երեկոյեան ժամը մէկէն սկսեալ կը տևէ գրեթէ մինչեւ 12: Այսչափ երկայն ժամանակամիջոցի մէջ, ընթերցողը դիւրաւ կրնայ գուշակել թէ, որչա՛փ նիւթականի կորուստ և ընդ նմին որչա՛փ կենսական ոյժ կ'սպառուի յումպէտս: Կենսական ոյժի սպառումն արդէն ընդ միշտ ակներև լինելով, կարօտ չէ ապացոյցներու: Ի բաց առեալ օտարազգիներէ, խիստ հազուադիւր է տեսնել 80-90 ամեայ հայ ծերունի և պառաւ մը: Սոնպ պատահած է որ քանի մը գարուններ հազիւ բոլորած է, և ահա յանկարծ կ'սկսի վատուժեալ, գունատիլ և վերջապէս թողուլ զաշխարհ և բաժնուիլ իւր սիրելեաց քաղցր տեսութեանէն: Հետաքրքիրը՝ եթէ ուզէ այս մասին շօշափելի գաղափար մը կազմել, թող մտնէ դպրոցաց սեմէն ներս և հարցաքննէ աշակերտները, պիտի տեսնէ կէս առ կէս որբացեալ: Ահա՛ այս առթիւ որք մանկան խնամակալ կարգեալ մի ազգական կամ բարեկամը միշտ անհամբեր է տեսնել մանուկը, որ ուսանի սակաւ մի գրել և հաշուել որպէս զի կորզէ դպրոցէն և արհեստաւորի մը յանձնէ, որպէս զի կարողանայ գէթ իւր հացին դրամը վճարել: Այս ձևն ընդ միշտ գործադրուած լինելով՝ այն պէս ընդհանրացած է որ կարողատէրն ալ աղքատին օրինակին կը հետևի:

Արդ, որչա՛փ գովեստից պիտի արժանանան այն ծնողք որք այսպիսի խնճոյից մէջ վատնեալ մեծազուամար ծախուց գէթ մէկ տասներորդը վարժարանաց յատկացնեն և իւրեանց անմեղ գաւունքը զերծ պահեն տգիտութենէ:

Երկու խօսք ալ Ս. Մեսրովպայ բերդաժայռին վրայ: Պայծառ օրերէ մին՝ ոչ այնչափ հմուտ առաջնորդի մը հե-

տեւելով կը պատրաստուիմք բարձրանալ նորա կատարն, մերթ ընդ մերթ կանգ առնելով և դիտելով մեր շուրջը տարածեալ շղթայակալ լեւանց կապտագոյն կատարներն և անձուկ հովիտն Բալուայ որ յարեւմտից կողմանց՝ հիւսիսէ ի հարաւ կ'երկարաձգի: Մեր առաջին հանդիպած տեղը կը լինի քարափոր մութ անձայր ուղի մը, որ ըստ աւանդապատմաց, կ'երկարաձգի եղեր մինչև Արածանի, որոյ հեռաւորութիւնն է իբր հինգ քարընկեց: Մի քանի քայլ առնելով, այլ ևս չեմք համարձակիր յառաջանալ և խոյն յետսկոյս ընկրկելով կ'շտապեմք բարձրանալ նորա փառապանձ բարձունքն, ուր դէմ յանդիման կը պատկերանայ մեզ սրբատաշ քարէ մի կոթով, ոյր վերայ կային քանդակեալ 30-40 սողերէ հիւսուած տառից: Ըստ երեւութիւն՝ զայն նմանօրինակ ծաղկանց մի շարք կարծեւ չսխալի վարանէինք, երբ ի մէջ այլը չ'ստուգէինք թէ, ժամանակին Եւրոպացի հնախոյզք յաջողած են ընդօրինակել, կը թողումք զայս և կ'սկսիմք խիստ անձուկ և անտաշ քարերով սանդուխէ մը զգուշութեամբ վայր իջանել, որ կ'առաջնորդէ մեզ ըստ աւանդութեանց՝ Սրբոյն Մեսրոպայ իսկական բնակատեղին: Չբզիտեմ սիրաս ինչ անսովոր հարկադրիչ պատճառէ մը մղեալ յորձնեառանքն կը բարախէր: Վերջապէս անհամբեր և միշտ անհամբեր կ'զգայի ինքզինքս, տեսնելու այն պաշտեցեալ բազմավաստակ բարերարին նոյն բնակավայրը: Ուստի 30-40 աստիճանէ երկիւղագինս ոտնակոխելով, կը հասնիմք անհնարին դարաւանդի մը ծայրը գտնուած 3-4 մէթր ընդարձակութեամբ տափարակ գետնի մը վրայ, ուր ի յայտ կուգայ դուռն ճգնատեղւոյ Սրբոյն Մեսրոպայ:

Կը մտնեմք սեմէն ներս: Խցիկը, բոլորովին վիմափոր սրբատաշ, ունէր 15-16 քառակուսի արչըն ընդարձակութիւն. առաստաղն ու պատերը բոլորովին սեւացած էին՝ բարեպաշտ ուխտաւորաց վառած մոմիկներուն ծխէն: Սորա մէջէն կը բացուին երեք դռներ ևս, որք առանձինն սենեակներ են գրեթէ համահասար մեծութեամբ, բայց սոցա առաստաղն ու պատերը խիստ յղկեալ սիրուն տեսք մ'ունէին: Առաջնորդի դեր կատարող ուղեկիցս աջակողմեան սենեակը ցոյց տալով, կ'ըսէ թէ «Սուրբն Մեսրոպայ աստ համախմբած է եղեր իւր սաները և դաստիարակած այս սենեակ այժմ դիւանան կը կոչուի»: Ասկէց դիւրին էր հետեցունել թէ, արդի գործածուածն դպրատուն բառին ազաւարեալը լինելու էր:

Հրաժեշտ տալով դիւանան, նեղ շաւիղէ մը կ'առաջնորդուիմք սակաւ մի

հեռի անդր, ճիշդ ամէն ձեռով և օրինակաւ այլ վիմափոր խցիկներ, որոց առաստաղի և պատերու վրայ կը կարգամք բազմաթիւ ծանօթ և անծանօթ անուններ որք հեռաւոր և մօտակայ երկրներէ գալով իբր իւրեանց վերջին աւանդ, միայն իրենց անունն արձանագրելով մեկնած են: «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի» կ'ըսեմք և կը պատրաստուիմք նոր ի նորոյ հետաքրքրական վայրեր այցելել: Օղբ կը նպաստէր մեզ իւր գուարթ տեսքով և անարգել պիտի կարողանայինք մեր փափաքած տեղերը պտոյտ գալ: Ուստի պարտ էր մեզ նախապէս զուր ի վեր բարձրանալ՝ մեր հետաքրքրութիւնը յագեցունելու: Հագիւ հարիւր քայլ կը յառաջանամք, և սհա խորափոր բացուածք մը կը նշմարեմք և կը յառաջանամք ի ներքս: Ստորերկրեայ քարուկիր կամարածև հաստատութիւն մ'է սա, 10 ճարտարապետական արչըն լայնութեամբ և 20-25 արչըն երկայնութեամբ: Սորա մէջէն կամարածև բացուածքէ մը կը մտնեմք մի այլ բաժանման մէջ, որոյ խոնաւ գարշահոտութիւնը և խաւար բանտի տեսքը կ'արգիլէ մեր յառաջխաղացութիւնը և կ'ըշտապեմք յետս դառնալ և խորհրդածել թէ, արդեօք այսպիսի ստորերկրեայ աշխատութիւն մը ինչ նպատակաւ յոնձն առած լինելու են. եթէ սահմանուած լինէր բնակարանի, ի հարկէ ունենալու էր գոնէ լուսանցք մը, որուն նշյւլը չէր երևեր: Վերջապէս՝ ըստ մօտագոյն կարծեաց՝ կը նախընտրեմք ջրամբար անունը տալ քան բնակարան: Կը թողումք զայս իւր խորհրդաւոր կացութեան մէջ և կ'շտապեմք ուղղակի բերդի գագաթանց վրայ, յորմէ սակաւ մի ստորև կրկնակի խարխուլ հաստատութիւնք դեռ ևս կը պահեն իրենց վերջին մնացորդները, կարծես ցոյց տալու իրենց փառապանծ տեսքը հետաքրքիր այցելուին: Սոքա ևս առաջնոյ տիպարը ունին, միայն այնու զանազանութեամբ որ գետնի վրայ բարձրացած են, մինչդեռ առաջինը բոլորովին ստորերկրեայ էր: Բաց ի սոցանէ, խիստ բազմաթիւ են քարուկիր հաստատութեանց հետքեր և մնացորդներ:

28 ապրիլ 92 Բալու ԳԱՌԱՍԿ

ԹՐՕՒԱԹՕՐԷ. — Ողբերգութիւն ի չորս արարս. հեղինակ Վէրտի. թարգմանեց Վահան Յ. Գիւրգէնեան. հրատարակեց ջրավաճառ Յակոբ Աղամալեան: Գին 2 դրուշ:

### ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Կաթողիկոսական ընտրութենէն առաջ, ապրիլ 29ին, երկաթուղւոյ երեկոյեան կառախումբով Թիֆլիսէն դէպ ի Ս. Էջմիածին ուղեւորեր են Նոր-Ղարի Խմբագիր Պ. Սպանդար Սպանդարեան և Արձագանգի Խմբագիր Պ. Աբգար Յովհաննէսեան, որոց ողջերթ և յաջողութիւն մաղթելու համար երկաթուղւոյ կայարանին մէջ հաւաքուեր է մեծ բազմութիւն Թիֆլիսի ընտիր և բանխմաց հասարակութեան, պատուաւոր վաճառականաց, տիկնանց և օրիորդաց: Կառախումբը մեկնելու ժամանակ Պ. Պ. Ս. Յովհաննէսեանին և Սպանդարեանին թարմ ծաղկանց մէկ մէկ փունջ մատուցեր է հասարակութիւնը, և յաջողութիւն մաղթելով՝ օղբ թնդացուցեր է «կեցցէ՛ններու ազադակներով: Կայարանին մօտ լուսավառութիւնք եղեր են:

— Ս. Էջմիածնէն մայիսի 1ին Նոր-Ղարի կը հեռագրեն. «Վանայ, Մուշի և Ալաշկերտի պատգամաւորք Արաքս գետին յորդելուն պատճառաւ կ'սպասեն, մինչեւ որ անցնին հնար լինի»:

— Էջմիածնէն նոյն թուականաւ կը հեռագրեն Նոր-Ղարին. «Արբազան Տեղակալն ընդունեց Պ. Սպանդարեանը, հետը ժամ ու կէսէն աւելի խօսակցութիւն ունեցաւ և խնդրեց որ իւր սենեակը հիւր մնայ: Ընդունելութիւնը խիստ սրտագին էր»:

— Էջմիածնէն դարձեալ նոյն թուականաւ կը հեռագրեն Նոր-Ղարին թէ, Արժրուներ իւր քով խորհրդակցութեան հրաւիրեր է պատգամաւորները, բայց խորհրդակցութեան մասնակցեր են հինգ արեղայներ և մի քանի աշխարհական պատգամաւորներ, իսկ մնացեալք, ինչպէս և Թրքահայոց պատգամաւորք չեն պատասխաներ հրաւերին:

— Էջմիածնէն Նոր-Ղարի կը գրեն թէ, ապրիլի 27ին երեկոյեան ժամը 8ին Ս. Էջմիածին հասեր են Թրքահայոց պատգամաւորներէն Գեր. Հմայեակեպիսկոպոս Դիմաքսեան, Գեր. Մեսրոբեպիսկոպոս, Գեր. Յովհաննէս Մ. Վ. Արշարունի, Գեր. Ներսէս վարդ. Ասլանեան, Գեր. Արիստակէս վարդ. Տէր Սարգսեան, Մեծ. Մաքսուտ էֆ. Սանտալճեան և Մեծ. Յարութիւն էֆէնտի Շահրիկեան, Վանքի արտաքին ղըրան առջեւ դիմաւորեր է զանոնք ձեմարանի սաներէն մին: Պարոնը՝ իրեն եղած պատուէրին համաձայն՝ կը հրաւիրէ նորեկներն իջնել ի Ղազարապատ և ապա երթալ ձեմարան, ուր նոցա համար տեղ պատրաստուած է եղեր: Հմայեակ Սրբազան կը մերժէ անծանօթ

տղային հրաւերը և կը յայտնէ թէ չեն ուզեր ո՛չ Ղազարապատի մէջ մնալ և ո՛չ ձեմարանի մէջ: Վանքին ներսի դրան մէջ հիւրերը կ'ընդունուին հիւրընկալ Ղևոնդ վարդապետէն որ զանոնք կ'առաջնորդէ դէպ ի մոմատուն կոչուած սենեակները, որոց դռները գոց լինելով, բաւական երկար ժամանակ կանդնած կ'սպասեն: Վերջապէս Թիւրքիացի եկեղեցական և աշխարհական հիւրերը ներս կը մտնեն սենեակ, ուր ոչ մի պատրաստութիւն չեն տեսներ: Կէս ժամէն յետոյ նորեկները ընթրիքի կ'ելնեն և ապա՝ հանգստանալու տեղ չունենալով՝ կ'ստիպուին ոմանք ձեմարան երթալ, ուր կ'ընդունուին Պ. Սագատէլովի կողմանէ:

— Նոր-Դարի մէջ կը կարգաւք. Եկաթողիկոսական ընտրութիւններից յետոյ, Թրքահայ պատգամաւորները վերադարձի ժամանակ, ի պատիւ աշխարհական պատգամաւորները՝ Հայոց ղերասանական խումբը Թիֆլիսում մըտադիր է մի ներկայացումն տալ:

— Կ'արժէ յիշատակել որ կաթողիկոսական ընտրելեաց քառանուն ցանկի պատրաստութիւնն եղած է համաձայն Նոր-Դարի կանխաւ ըրած առաջարկութեան, սա տարբերութեամբ որ Երուսաղեմայ միաբաններէն Գեր. Սահակ եպիս. Սապայեանի տեղ առնուած է Տէր Սահակեան Գեր. Երեմիա եպիսկոպոսն, և այս՝ երևի նոյն իսկ Սապայեան Սրբազանի առաջարկութեամբ:

— Արձագանգի Խմբագիր Պ. Ա. Յովհաննէսեան, բայց ի Պրուսայի թեմէն, ընտրուած է եղեր նաև պատգամաւոր Եգիպտոսի Հայերէն:

— Թէև երկիւղ կար որ Թիֆլիսի Առաջնորդը հիւանդութեան պատճառաւ չկարենայ էջմիածին երթալ ընտրութեան մասնակցելու, բայց Ն. Սըրբազնութիւնը ասորիւի 27ին մեկնեց է դէպ ի Սայր Աթոռը: Սրբազան Առաջնորդին մինչև Դիլիջան ուղեկցեց է վըրաստանի և իմէրէթի Հոգևոր Թեմական Տեսուչը: Մեծ բազմութիւն Սըրբազան հօրը հետևեց է մինչև երկաթուղւոյ կայարանը:

— Կուտինայի առաջնորդ Գեր. Պօղոս վարդ. Խորամեան և Գաղատիոյ եկեղեցական պատգամաւոր Արժ. Խորէն քահանայ Վարդերեան Թիֆլիս հասեր են ասորիւի 27ին, և երկաթուղւոյ կայարանին մէջ Արժ. Գիւտ քահանայ Աղանեանցի առաջնորդութեամբ երկտասարդաց խումբէ մը գիւմուստուելով, իջևանեց են Առաջնորդարանը: Յաջորդ օրը մեկնեց են էջմիածին:

— Կարնոյ և ուրիշ մի քանի վիճակաց եկեղեցական և աշխարհական պատգամաւորք ուղղակի Կարսի վրայով գացեր են էջմիածին:

— Ս. Պատրիարք Հայրն և Քաղաքական Ժողովոյ ատենապետ Վսեմ. Մաքուտ Սիմօն պէյ անցեալ շաբաթ օր Բ. Դուռը գնացին և տեսակցեցան Բարձր. Մեծ-Եպարքոսին հետ: Յետոյ Արդարութեան գործոց պաշտօնատուներ թափալով, ժամու մը չափ տեսակցեցան նախարար Վսեմ. Րիզա փաշայի հետ:

— Պրուսայ թեմին աշխարհական պատգամաւոր Տիգրան էֆ. Կիւմիւշկէրտան ուրիշ չորս թեմերէ ևս պատգամաւոր կարգուած լինելով, հինգ քուէով ներկայացեց է ի Ս. էջմիածին, բայց Սինօզն այդ քուէներէն միայն երկուքը ընդունեց է: Պատգամաւորաց բոլորին ալ փոխանորդագրերն ընդունուեց են: Թուրքիոյ պատգամաւորաց մի քանին չեն հասեր ընտրութեան՝ Արաքսի յորդման պատճառաւ: Թիֆլիսի Առաջնորդ Գեր. Մամբրէ եպիս. Սանասարեանց, որ արդէն տկար էր, էջմիածին ընտրութեան մասնակցելու երթալով՝ ծանր կերպով հիւանդացեց է:

Կովկասու Հայոց Բարեգործական Ընկերութեան Խորհուրդը որոշեց է չորս տարւոյ համար Գերմանիա լրկել ձեմարանաւարտ Գարեգին սարկաւազ Յովսէփեանը՝ աստուածաբանական գիտութիւններ ուսանելու համար: Ի Գերմանիա կ'ուսանին արդէն երկու ձեմարանաւարտ սարկաւազներ, Կարապետ և Գէորգ, որոնք 1889ին Գարեգին սարկաւազի հետ ընդունեց են կրօնաւորութիւնը:

— Ազրիանուպոլսոյ Գաւառ. Ընդհ. Ժողովը, իւր վերջին նստին մէջ որ կիւրակէ օր տեղի ունեցեր է նախագահութեամբ Առաջն. Տեղապահ Արժ. Տ. Արսէն քահանայ Դերձակեանի, տարեշրջանի առթիւ, դիւանի ընտրութեան ձեռնարկելով միաձայն հաւանութեամբ իրենց պաշտօններուն մէջ վերահաստատեց է զՍահակ էֆ. Պարոնեան՝ Ա. Ասեմապետ, Ստեփան էֆ. Թաղոսեան՝ Ա. Ասեմապետ և Ռուբէն էֆ. Քէրէստեան՝ Բ. Ասեմապետ: Իսկ Հովուեան Սաչիկ էֆէնտի տեղ, որ էր Բ. Ասեմապետ, ընտրեց է Կարապետեան Պօղոս էֆէնտին:

— Ստավրոպոլի հարուստ ազգայիններէն Պ. Մարգար Պօպօլեանց քաղաքին Հայոց երկու դպրոցներուն նուիրեց է կալուած մը որ կ'արժէ եղեր իւր 13,000 ռուբլի:

— Երուսաղեմայ Ս. Յակովբեանց վանքի տպարանին մէջ սկսած է հրատարակուիլ Հին եւ Նոր Կտակարանի Համաբարբառը. տպուած է արդէն 30 թիւէն աւելի և Ա. գիրը դեռ չէ վերջացած:

— Կեսարիայէն մեղ կը հաղորդեն հե-

տեւալ վիճակագրական տեղեկութիւնը՝ 1890 և 1891 տարիներու մէջ տեղի ունեցած ծննդոց, նշանխօսութեանց, հարսանեաց և վախճանմանց մասին:

1890ին— 131 նշանխօսութիւն, 130 ամուսնութիւնք՝ որոց 125ը կոյս ընդ կուսի, 4ը այրի ընդ կուսի և 1ը այրի ընդ այրւոյ:

1891ին— Ծնունդք՝ 232 տղայ, 243 աղջիկ. գումար 475, որոց մին միայն երկուորեակ, — Նշանք՝ 123 հատ, — Հարսանիք՝ 89 կոյս ընդ կուսի, 10 այրի ընդ կուսի, 6 այրի ընդ այրւոյ. գումար 105: — Մահք՝ 114 արու և 94 էգ. գումար 208, որոց 15ը նորածին մանկունք են:

— Ըստ որոշման Քաղ. Ժողովոյ, Պատրիարքական Գեր. Փոխանորդ Հայրն և Ժողովական Թորոսեան Յովհ. ու Բարաղամեան Տիգրան էֆ. իք կիւրակէ օր Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցին երթալով, քարոզիչ Գեր. Տ. Մովսէս վարդ. Կէօմրիւկեանի նախագահութեամբ նոր Թաղական Խորհրդոյ ընտրութեան համար ընտրողական ժողով կազմեցին և 36 անուններէ բաղկացեալ ընտրելեաց ցանկ մը պատրաստեցին: Քուէարկութիւնը պիտի կատարուի վաղը:

Առժամանակեայ Թաղ. Խորհուրդն և նորակազմ Հոգաբարձութիւնը խըմբովին հրաժարած լինելով, ցընտրութիւն Թաղ. Խորհրդոյ՝ եկեղեցւոյ և երկսեռ վարժարանաց մատակարարութեան հսկել յանձն առին Պատր. Գեր. Փոխանորդը, Քարոզիչ Ս. Հայրը, վերոյիշեալ երկու ժողովականք և ընտրողական ժողովոյ անդամք, որք են՝ վերոյիշեալ անձերէն զատ՝ Միհրան էֆ. Գալչընեան, Նշան էֆ. Թորոսեան, Տիրան էֆ. Յովհաննէսեան, Քերովքէ էֆ. Տէօքմէճեան, Մանուկ էֆ. Նիկոլեան և Յովակիմ էֆ. Մելքոնեան:

Թրիֆոլիէն Դպիր կը գրէ:

Թրիպօլի կը գտնուի Տրապիզոնի կուսակալութեան ներքև, Սեւ ծովու ափունքը, 23 ժամ հեռի դէպ յարևմուտս, փոքրիկ հրուանդանի մը վերայ. իւր անունն հնչումէն կը հասկցուի որ ի հընումն յունարնակ մի քաղաք է եղեր, ինչպէս կը վկայեն քաղաքին արեւելեան կողմը քարընկէց մի դէպ ի ծովը կղզիացեալ բերդն և նորա վերայ կառուցուած քարուկիր մատուռն և աւերակք. ըստ անուանակոչութեան իմաստի՝ քաղաքս գլխաւորաբար երեք թաղերու կը բաժնուի. աշխարհագրական դիրքը ըստ բաւականին գեղեցիկ և ճաշակաւոր է. ասա կը բնակին երեք ցեղ բնակիչք. Մահմետական, Յոյն, և Հայ:

Մահմեդականք՝ որպէս ամէն ուրեք՝ բաղդատումամբ բաղամթիւ դաս մը կը կազմեն, Յոյնք սակաւ ինչ ի նոցանէ, իսկ Հայք կը կազմեն իբր 85—90 ընտանիք որոնք կ'ըբազին առևտրով և Վեհափառ Կայսեր բարձր և գթառատ հովանւոյն ներքև, որպէս ամէն ուրեք, նոյնպէս և այսր անդորր և երջանիկ կեանք կը վայելեն. նիւթապէս խիստ քաջադէմ է առ հասարակ տեղւոյս ժողովուրդը. բաւական հարուստ անձինք կը գտնուին աստ, որոց գլխաւորներն են Պոյաճեան, Գլըճեան, և ձէօմերտեան Տեարք: Սոքա իրենց առևտրական ընդարձակ յարաբերութեամբք հանրածանօթ են թէ՛ աստ և թէ՛ ի գաւառս:

ԲԱՖԵՐԴԷՆ Վրոյր կը գրէ. — Պատուական «Մաղիկ» ի 19րդ թուով «Կարևոր տեղեկութիւնք Բարբերդէն» խորագրի ներքև յօդուած մը կարդացի, ուր ի մէջ այլոց՝ յօդուածագիր «Վահագն» «բերրի» գիւղերու անունները կուտայ և Գարազիւրակ ու Կիւ գիւղերու համար այսպէս կ'ըսէ. «Գարազիւրակ այն եզակի գիւղն է, յորմէ ճըւնած և սերած են շատ մը բանաստեղծներ, երգիչներ, գրագէտներ, ինչպէս «են աչքք Տիւլանի, երգիչ Մատուր և «այժմ ալ Պուէտան Գնար» ևն. իսկ Կիւը «իւր ժողովուրդի հեզ և կրթասէր բըւնաւորութեամբ կը ճգնի կրթական գործն յառաջ տանիլ. ունի նորակերտ «վարժարան մը զոր կը բանայ ամէն ճըւմեռ և որուն հակոտնեայն կը գործեն «շատ իսկ միւս գիւղերն»:

Պարտք կը համարիմք ուղղել այս տեղեկութիւնն որ սխալ է: Գարազիւրակ գիւղն բանաստեղծ, երգիչ, գրագէտ մարդ սերած չէ. աչքք Տիւլան՝ որոյ հոչակաւոր մէկ տեստանը հրատարակեցաւ «Մաղիկ» ի 13 թուով, ուր տեղէն ծագումն ունենալուն անորոշ մնալը և երգիչ Մատուրի Գրզի գիւղի զաւակ լինելը արդէն մանրախոյզ քըննութեամբ ստուգած և հաստատած է Դպիր: Իսկ Պուէտ Գնար ըսածն, եթէ Միքայէլ էֆլնտի Սանտսեանն է, որ ծնեալ ի Գարազիւրակ, ուսեալ ի Պէշիքթաշ Կ. Պօլսոյ, աշակերտ հայկաբանութեան Մալչիլեանի, բաւական չէ այդ ըսելու համար թէ «Գարազիւրակ այն եզակի գիւղն է յորմէ ծնած և սերած են շատ մը բանաստեղծներ, երգիչներ, գրագէտներ, և այլն»: Գալով Կիւ գիւղի ժողովուրդեան, չէ հեզ և կրթասէր, այլ տակաւին շատ ու շատ ժամանակ պէտք է բառին ճիշդ նշանակութեամբ կրթասէր կոչուելու համար. կրթական գործը շատ ողորմելի է անդ, մինչդեռ աւելի փոքր գիւղեր կը ջանան յառաջ երթալ ուսումնասէր գաղափարաց մէջ:

— Սառն ժողովոյ չորեքշաբթի աւուր գումարման մէջ Ս. Պատրիարք Հայրը ժողովոյ հաղորդեց Ս. Էջմիածնայ Սինոդին Ատենայեան տեղակալ Երեմիա Սրբազանի հետագիրն, որ կը ծանուցանէր թէ Համազգային Ընտրողական ժողովն Ամենայն Հայոց Ընդհանրական Հայրապետի ընտրութեան գործողութիւններն աւարտած է և ընտրուած են Ամեն. Խրիմեան Սրբազան 72 քուէով և Գեր. Իզմիրլեան Սրբազան 50 քուէով:

— Կաթողիկոսական ընտրութեան մասնակցեցու գացող եկեղեցական և աշխարհական պատգամաւորք մայիս 12ին Պաթոււմէն Մանթաշեան Մալակա շողենաւով մեկնած լինելով, հաւանականաբար այսօր մայրաքաղաքս կը հասնին:

— Թիֆլիսի Կաւկաս լրագրոյն մայիս 5ի թուոյն մէջ հրատարակուած են հետեւեալ հետագրերն ի մասին կաթողիկոսական ընտրութեան:

ԷՋՄԻԱՄԻՆ, 4 մայիս  
Ժամ 12—կէս օր

Երէկ իրիկուն, մասնաւոր խորհրդակցութեանց մէջ համաձայնութիւն գոյացաւ կուսակցութեանց միջև. Ընդունուեցան չորս քանիքներ՝ Թուրքիոյ եկեղեցականներն, —ընդ որս և Երուսաղէ միմիաբաններն, —Խրիմեան, Իզմիրլեան, Տէր Սահակեան (Երեմիա), և Խորէն Միսիթարեան Սրբազանները: Սոյն համաձայնութեան անփոփոխութեանը վրայ դժուար է կատարելապէս վստահիլ: Առաջին ընտրողական ժողովը տեղի ունեցաւ այսօր ժամ 10 3/4 ին (Ը. Ե.) Մայր Տաճարին մէջ, դռնփակ:

ԷՋՄԻԱՄԻՆ, 4 մայիս  
Ժամ 1, յետ միջօրէի

Ընդունուած քառանուն ցուցակը քուէարկուեցաւ նոյնութեամբ: Խրիմեան, Իզմիրլեան և Միսիթարեան Սրբազաններն ընտրուեցան միաձայնութեամբ, և Երուսաղէի պատրիարքական փոխանորդ Տէր Սահակեան Երեմիա Սրբազան մէկ ձայն պակասով:

Թիֆլիզի առաջնորդ Մամբէ Եպիսկոպոս, հակառակ իւր հիւանդութեան, մասնակցեցաւ ընտրութեանց, բայց իւր տկարութեան պատճառաւ ստիպուեցաւ նիստը վերջանալուն մօտ մտնել ի Մայր Տաճար:

ԷՋՄԻԱՄԻՆ, 4 մայիս  
Ժամ 1.55 յետ միջօրէի

Ընտրողական ժողովոյ մէջ ներկայ են ընդամենը 66 ընտրողք, որոցմէ աշխարհականք 25 և ո՛չ թէ 26, ինչպէս սխալմամբ ըսուած էր երէկ: Երգման արարողութեան առթիւ, 7 պատգամաւորք ունէին իւրաքանչիւրը 2 ձայն:

Գումար 73: Ղրկուած էին նաև 14 գըրաւոր քուէներ, ընդամենը 84 (87%) ձայն:

ԷՋՄԻԱՄԻՆ, 4 մայիս  
Ժամ 2.50 յետ միջօրէի

Ըստ միաձայն առաջարկութեան բոլոր պատգամաւորաց, թէ՛ եկեղեցական և թէ՛ աշխարհական, ընտրուեցան կաթողիկոսական Աթոռոյ չորս քանիքս՝ Խրիմեան, Իզմիրլեան, Միսիթարեան Սրբազանները և Երուսաղէայ Պատր. փոխանորդ Երեմիա Տ. Սահակեան Սրբազան: Յանուն բոլոր ընտրողաց՝ առաջարկոյն էր կրտսերագոյն պատգամաւոր Համբարձում Առաքելեան, ներկայացուցիչ Հնդկաստանի և Պարսկաստանի Հայոց:

Ժողովը միաձայնութեամբ համաձայն գտնուեցաւ իւր կարծեաց: Պատգամաւորաց մին մտադիր էր առաջարկել նաև Կ. Պօլսոյ Պատրիարք Աչքքեան Սրբազանը, բայց յետոյ ետ կեցաւ: Նիստը վերջացաւ ժամ 2 30ին:

— Ս. Պատրիարք Հայրն՝ Համբարձուման տօնի առթիւ հինգշաբթի օր Ս. Պատարագ մատոյց Ազգ. Հիւանդանոցի մատան մէջ, և յետ պատարագի՝ հոգեհանգստեան պաշտօն կատարեց վանն հոգւոյ Ազգ. Հիւանդանոցի բարեխառակ հիմնադրաց և բարերարաց, Պէշքեան Յարութիւն ամիրայի և Կիւլպէնիեան Հաճի Սերովբէ էֆլնտի:

Այս հանդիսին առթիւ, Ազգ. Հիւանդանոցի եղած են հետեւեալ նուիրատուութիւնք.

Ս. Պատրիարք Հայր՝ 1188 զը, Սեբաստացի ազգայինք՝ 6655, Ս. և Ս. Կիւլպէնիեան էֆլնտիք՝ 2160, ոմն՝ 250, Գեր. Սիմէօն արքեպիս. Ալֆէրեան՝ 200, Տիգրան էֆ. Բարաղամեան՝ 200, Գեր. Բարթուղիմէոս արքեպիսկոպոս՝ 108, և Արժ. Յովհաննէս աւագ քահանայ Մկրեան՝ 40:

— Քաղաքական ժողովը Ուսումն. Խորհրդոյ անդամ կարգեց իւր տնդամակիցներն զՊէրպլերեան Թէթէս էֆլնտին, և նմա յանձնեց խորհրդոյն պակասեալ անդամաց տեղ նորերու անունումն:

— Սառն ժողովը չընդունեց Մշոյ Առաջնորդ Գեր. Ներսէս Մ. վարդապետ Խարախանեանի և Կուսինայի Առաջնորդ Գեր. Պօղոս Մ. վարդապետ Խօլտամեանի հրաժարականներն և որոշեց հրաւիրել գիրենք շարունակելու իրենց պաշտօնն:

— Կտակաց Հոգաբարձութիւնն իւր գործաւնութեանց կանոնաւորութեան և դիւրութեան համար ներքին կանոնագիր մը պատրաստած լինելով, Սառն ժողովը՝ նոյն կանոնագրոյն վրայ Տընտեսական Խորհրդոյ կարծիքը լսելէ յետոյ՝ ընդունելի դատեց և հաստատեց:

— Սառն ժողովը վաւերացուց Բաւուրի Կրօնական և Քաղաքական ժողովոց նոր ընտրութիւնը:

— Եօզլատի Առաջնորդական Տեղապահ կարգուած լինելով Արժ. Տ. Յովհաննէս Քահանայ Սահակեան, Սառն ժողովը հաստատեց անոր պաշտօնը:

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Երկմեքադեան Համաժողովն ի Պրիւսէլ գումարուելու փափաք յայտնուած է :

— Մախայի Միջազգային Համաժողով մ'ալ յԱնվերս պիտի գումարի օգոստոսին :

— Սոֆիայի մէջ անցեալ շաբթու հինգ առևտրական տուններ սնանկացեր են, մեծ մասը Հրեայ :

— Բեքայի մայիս 7ի ձիարշաւին մէջ Հօլ անուն անգղիացի ձիամարզիկ մը ձիէն իյնալով կոխուուեր ու մեռեր է :

— Ռուսիոյ մէջ Նարէվի վրայ 4 1/2 միլիոն թուղ ծախքով զինուորական երկաթուղի մը պիտի շինուի :

— Տանլմարբայի վեհապետաց ամուսնութեան տարեգարծին առթիւ Չարը, Յունաստանի թագաւորը և Կալէսի իշխանը շաբթուս Քորէնէակ համախմբուեցան ընտանեօք :

— Անգղիոյ նախարարապետ Լորտ Սալիզբորի Հասթինքսի մէջ պահպանողականաց մէկ գումարման միջոցին ճառ մը խօսելով, ընդհանուր խաղաղութիւնը մի անգամ ևս շեշտեր, գործաւորական խնդրոյ մէջ խորհրդարանի միջամտութեան չդիմել յանձնարարեր և օտար մաքսապաշտպան գրութեանց հանդէպ համանման միջոցներ ձեռք առնելու պէտքն զգացուցեր է :

— Պելլիոյ ներքին գործոց նախկին նախարար Պ. Ռոլէն ժաքմէն եզրկատուի խառն դատարանաց ընդհանուր դատախազ կարգուած է, մինչդեռ ինք հաւանած էր տարեկան 4000 անգղ. ոսկւոյ թոշակով Սիամի թագաւորին Արաւքին խորհրդական լինել, որուն հրամանին կ'սպասէ այժմ իւր նոր պաշտօնն ընդունելու համար :

— Ափրիկէի հարաւ-արևելեան Մորիս կղզւոյն մէջ ապրիլ 11ին ուրական մը բազմաթիւ աւերումներ գործեր է, մարդոց և հնձոց բազում մլաս պատճառելով :

— Ռուսիոյ գաղտնի ոստիկանութեան վերատեսուչ՝ Կրէօսէօր զօրավարը մեռնելով, իրեն յաջորդեր է Քուրսքի կուսակալ՝ Փոն Վալ զօրավարը :

— Քրօնցադի առևտրական նաւահանգիստը յունիս 1էն անդին փակուելով, միայն զինուորական պիտի լինի : Առևտրական նաւք սրարտին այսուհետև Բեթերսդօլերի նաւահանգիստն երթալ :

— Բարիզու Շանգ-Էլիզէի նկարահանելիս մէջ ի տես դրուած Պ. Վիլի հիւանդ բժիշկ մը ներկայացնող պատկերն 6—7 տեղէ կտրտուեր է անծանօթի մը կողմանէ : Ահաւասիկ նորօրինակ վրիժառութիւն մը :

— Պրէզիլիոյ կառավարութեան՝ նո-

րահաստատ Մաթթօ-Կրօսսօ հանրապետութիւնն ի կարգ հրաւիրելու համար զրկած մարտանաւը Մոնթէվիտէօյի բացերը փոթորկի մը բռնուելով ընկղմեր է. թէպէտ նաւաղին մէկ մասը ազատեր, սակայն 120 հոգի խեղդուեր են :

— Չուիցերիոյ Դաշնակցային Պանքային Սէնթ-Կալէնի ձիւղին տնօրէնը ձերբակալուեր է երեք միլիոն Փրանք իւրացուցած լինելուն համար :

— Սերպիոյ և Պուլիարիոյ միջև քիչ մը պաղութիւն կը տիրէ, Սերպիոյ պահեստի զօրաց մարզանաց համար ի գէն կոչուելուն և նա մանուսնդ այդ մարզանք Պուլիարիոյ սահմանազլտոյն երկարութեան կատարուելուն առթիւ : Սերպիա արտասովոր ծախուց պէտք կ'ունենայ հիմա՝ պուլիարական սահմանազլտոյն վրայ կառուցանելի ամրութեանց և զինուորական բարեկարգութեան համար : Անցեալ շաբթու Աքուրչինան դանիակ նիստ ընելով, որոշեց 20—25 միլիոն Փրանքի բացառիկ փոխառութիւն մը կնքել այս պիտոյից համար :

— Եգիպտոսի կառավարութիւնը պաշտպանողական միջոցներ ձեռք առած է, որովհետև Խարթումի էմիրին հպատակ տէրվիչներ յարձակումներ կ'ընեն դէպ ի հիւսիս :

— Անգլիոյ Պանքան մեծաքանակ ոսկի կ'ընդունի դեռ եւս օտար երկիրներէ :

— Միացեալ-Նահանգաց Օտուէճօ քաղաքին մէջ հրդեհ ծագելով, 1 միլիոն տոլար մլաս պատճառեր է :

— Յունաստանի կառավարութիւնը Հանրային պարտուց յունիսի կտրոնները վճարելու համար Ազգային Պանքային և այլոցմէ 16 1/2 միլիոն Փրանքի փոխառութիւն մը կնքեր է 4% տոկոսով :

— Քաւմիւրի երկրին մէջ հնտախտի սաստիկ համաճարակ մը կը տիրէ եղեր :

— Մարոքի վեհապետը Անգլիոյ նորընտիր դեսպանին հետ երկիրցս անսակցելէ յետոյ յանձնաժողով մը կազմեր է, առևտրական դաշնագրոյն վրայ խորհրդակցելու համար :

— Իսպիլիոյ նոր նախարարապետ Պ. Ճօլիթթի իւր նախարարութեան հիմնագիրը ներկայացուցեր է Երեսփոխանական ժողովոյն : Յուզեալ վիճաբանութիւններէ յետոյ 160ի դէմ 169ի ձայնիւ և 38 ձեռնպահութեամբ որոշուեր է սպասել նախարարութեան դրական ծրագրոց :

— Տանլմարբայի Քրիսթիան թագաւորին ամուսնութեան յիսնամեկին առթիւ, որ տեղի ունեցաւ այս հինգշաբթի, Փրանսական կառավարութիւնը զանազան թանկագին նուէրներ զրկեր է :

— Բեքերսպուրկի նաւարանէն երկու

նոր թնդանօթակրեր ի ծով իջուցուեր են Կրէմիաւի և Օթվաճնի անուամբ և Սելաւսօբօյ, Բօլքալա, Բէքրոբալվովս և Սիսօ Վէլէֆի անուամբ չորս մեծ զրահաւորներու ալ շինութեան սկսուեր է :

— Միացեալ-Նահանգներէն Ռուսիոյ սովետոյ գարձեալ շոգենաւ մ'ուտեստ ձամբայ հանուեր է :

— Ռուսիոյ սովետոյ մինչև հիմա բաշխուած նպաստից գումարն է 125,222,500 թուրքի և 35,060,000 թուրքի արժողութեամբ արմտիք :

— Երեւանի մօտերը երեք գիւղեր կործաներ են երկրաշարժէն. 27 անձինք զոհ գացեր են :

— Ալէքանդրիոյ մէջ մեծ հրդեհ մը ծագելով, երեք միլիոն Փրանք մլաս գոյացեր է :

Ի Ր Ա Կ Ա Ն Կ Ե Ա Ն Ք Ի

ՆՈՒԱԳՆԵՐ

Միհրան Յովհաննէսեան

Շահածուկին գովասանքը. Առջինեկը—Հինաւուրց զոյգ մը աղքատիկ թինթիններ. Մէնմէն տատիս. Առ Մեկանիա. Սնանկութեան արձագանգը—Գրախօմային զոհը—Երթա՞նք ծերուկ տէրտէրին. Տէր Գէորգ Արծրունի. Տանտան. Ժողովրդեան զաւկին օրօրը. Նաւավար Գիրգօր. Ողբումն մօրկան. Սիրահար Կիկօն. Վաղեմի գերեզմանք. Կիկօն ի Գասրմ-Փաշա. Սրբուհի Մայրապետի, Տէր Գէորգ Արծրունւոյ և Տէմիրճիպաշեանի պատկերներն :

Գին 100 փարա

ԳՐԱՏՈՒՆ

Կազմատուն եւ Թղթավանառանոց Է ԿԵՄԵՐՏ

ՅԱՐՈՒԹԻՒՆ Յ. ՊԱՇՊԱԶԻՐԿԵԱՆԵԱՆԻ Հաստատեալ 1877

Հայերէն, Թրքերէն և Յրաններէն գրքեր և դասագրքեր. — գալրոցական և գրասենեկի պիտոյք. — այլ եւ այլ տեսակ թղթեր, ևլն, ևլն :

Գրատունս արդէն բազմաթիւ հեղինակաց և գրավաճառաց հետ զանազան պայմաններով ուղղակի յարարութեան մէջ լինելով պատրաստ է գործ ունենալ ամէն Մեծ. հեղինակաց և գրավաճառաց հետ՝ որք կը գտնուին ի Պոլիս և այլուր. ուստի կը հրաւիրեմք զնոսա և ամէն գրասէրներ զիմեկ գրատունս ուր նորանոր միջոցներ ունիմք ի ձեռին՝ գոհացնելու մեր ամէն կարգի յաճախորդները ամենաջափաւոր գններով :

### ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Պատեօնաբաշխութիւնք. — Սալիկ փաշա՝ Զօրի, Բեռլին պէյ՝ Եէնի բազարի (Քօսովա), Թահիր պէյ՝ Եդեսիոյ կառավարիչ, Իհսան էֆ. Գաւրէթի ընդհանուր հիւպատոս, Խալիլ Հիլմի էֆ. Պօզդըրի (Քօնեա), և Ալի Շէվքը էֆ. Պօզդըրի (Քօնեա) գայմազամանուանեցան։ Ասիանք. — Ատաբազարի գայմազամ Մէհմէտ Նիւզէթ պէյի Սանիյէի Միւթէմայիզ սատիճանը տրուեցաւ։

Պատեօնաբաշխութիւնք. — Քանտէրէի (Նիկոմիդիա) գայմազամ Բէշիտ պէյի և Երլտըզի կայս. պալատան դեղագործներէն Տօնճեան էֆ. Մէհմէտի էֆ. Հալէպի օսմանեան ծխախոտի Բէթիլի վերատեսուչ Նուհ էֆ. և Ատաբազարի թաղապետութեան նախագահ Ստեփան էֆ. Մէհմէտի էֆ. կարգի պատուանշանները շնորհուեցան։

Օսար պատեօնաբաշխութիւնք. — Անգլիոյ Թագուհին Բաղանեաց պատուանշանին մեծ ժապաւէնը նուիրած է Եգիպտոսի Խրտիվին։

— Երկրագործական դրամատան գաւառաց անտուկներուն հաշիւները քրններու համար երկու կամ երեք քննիչներու կարգուին արտօնուած է կառավարութեան կողմանէ։

— Կէօզ-Թէփէի Քայըջ Տաղը ճամբուն վրայ զինուորական տասնապետ մը սպաննուած գտնուեց։ Ոճրագործք ձերբակալուած են։

— Սեյանիկի նահանգին այս տարուոյ հնձոց վիճակը գոհացուցիչ է եղեր։

— Հնախիսի համար վերջերս օսմ. զինուորական բժշկաց ուսանիչ կողմանէ գտնուած դեղն այնչափ լաւ արդիւնք չէ տուեր։

— Ի Կէլիպօլու հարսանիքը կը ճարակի։

— Կայսերական ներման արժանացաւ Աքեաի բանտին մէջ ցկեանա շրջ-թայակապ աշխատութեան դատապարտուած Երկի Սթոյեան անուն Պուլկար մը։

— Ժանսասենդ երևան ելեր է Միւնիթէֆիքի (Պարս) շրջակայից Միահ Աշիթիթին մէջ։

— Որբալուիկէն վնասուող այգեաց քանակութիւնը 1100 արտավար է մայրաքաղաքի և շրջակայից մէջ։

— Սղերգի մէջ ապրիլ 9ի առաւօտուն երկրաշարժի ցնցմանց պատճառաւ քանի մը տուներ փլչելով, մարդալ մեռեր է փրատակաց ներքև մնալով։

— Միսիլիի Պանքային բաժնետէտարց ընդհանուր ժողովն անցեալ շաբաթ օր տեղի ունենալով ի Պուլիս, տարեկան

գոհացուցիչ արդեանց համար 5 0/0 շահաբաժին որոշուեցաւ։

— Ասանայի կուսակալը քննական պտոյտի ելեր է՝ Տէֆթիւտարը փոխանորդ կարգելով։

— Տրապիզոնի մէջ Պաֆրացի Նիքօլան սպաննող երեք շարագործները ձերբակալուեցին։

— Նիկոմիդիոյ մէջ զինուորական հիւանդանոց մը պիտի կառուցուի։

— Ուսիկանք որք պատժական օրինաց դատընթացն աւարտելով յաջող քննութիւն անցուցած էին, թուով 40 են և իրենց վկայականներն անցեալ կիրակի ստացան ոստիկանութեան նախարար վսեմ. Նաղմ պէյի ձեռքէն։

— Տասեան Առաքել պէյի փեսայ՝ Պ. Սավալանի մահը լոկ արկածի մ'արդիւնք լինելով, սպաննուող միայն ութամայ բանտարկութեան դատապարտուեց է Բիւլիւք Չեքմէճի դատարանէն։

— Բաղէթի բանտին առաստաղը ծակելով 16 հոգի փախեր են, սակայն ժամանակին խնցուելով, ոմանք ձերբակալուեցին և այլք հալածուիլ սկսեցին։ Պահպանք դատի պիտի ենթարկուին։

— Տէրսիլի աւազակներէն և Բերքէլ աշիթիթէն Մուսթաֆա օղու Ալի իւր մէկ ընկերոջ հետ ձերբակալուեցին։

— Քաղաքապետութեան պաշտօնատան մէջ վիճակագրութեան դիւան մը հաստատուած է։

— Պարսից Շահին հօրեղբորդի Հաճի-Իւլ-Հասան խան մայրաքաղաքս կը գտնուի շաբաթէ մ'ի վեր։

— Պայագիսի նախորդ կառավարիչ՝ Քեազիմ պէյ հանդստեան կոչուած է։

— Անասօլուի երկաթուղեաց մինչեւ Էսիլէհի շինուած մասին բացուած պիտի կատարուի ամսոյս 31ին։

— Իրավաճառք թէ՛ աստ և թէ՛ ի գաւառս մինչեւ մայիս 1 պարտին թաղապետական շրջանակներէն արտօնագիր ստանալով, կրթական պաշտօնէից արձանագրել տալ։

— Մուսանիա Պրուսա երկաթուղուոյ բացուած ամսոյս 25ին տեղի պիտի ունենայ։

— Ափրիկեան Տրիպօլոյս հողային ընդունակութիւնն ու բարդաւաճման միջոցները քննող յանձնաժողովը իւր տեղեկագիրը մատուցած լինելով, կայս. իրատէ մը վաւերացուցած է զայն։

— Այսրնի երկաթուղուոյ խօնքէլիէն մինչեւ Տէնիզլի շինուած մասին բացուած արտօնուած է։

— Փոքրիկ բռնուելով ընկղմեր է Մէսուիթ անուն օսմանեան առաջատանաւ մ'որ 100,000 շրուշի ապրանք բեւցած էր։ Մարդու կորուստ չկայ։

— Մաֆասան նորակառոյց մթերա-

նոցներուն համար մեծ ու զարգարուն դուռ մը պիտի կառուցուի։

— Անիոնի մէջ սաստիկ անձրեւ և կարկուտ տեղալով, հունձք վնասուեց են։

— Գոնեայի հնձոց այս տարուոյ վիճակը լաւ է կ'ըսուի։

— Պրուսայի կուսակալը իւր քննական պտոյտէն դարձեր է ի Պրուսա։

— Սեւ-Մովսէս ներքուցին եւրոպական ավանց ամրոցներուն շինութիւնն աւարտած է։

— Ելմսական ծանօթ ծրագիրը վաղուան նախարարաց Խորհուրդին մէջ պիտի քննուի։

— Պարսկաստանի և Թուրքիոյ միջև կնքուած թղթատարական պայմանագիրը գործադրութեան պիտի մտնէ յունիս 1ին։

— Ուրլայի շրջակայները ծովու կողմէն եկող աւազակներ տուն մը կողպտեր և կալուածատիրոջ որդին թէպէտ իրենց հետ տանիլ ուզեր, սակայն սպա իրենց միտքը փոխելով, դարձեալ հոն թողեր և իրենց առագաստանաւով հեռացեր են։

— Սեւ-Մովսէս մէջ Կիւրճի ընկերութեան Զմիւռնի շոգենաւն՝ ուտեստը հատած առագաստանաւ մը տեսնելով՝ օգնութեան փութացեր և ուտեստ հայթայթեր է։

— Զմիւռնիոյ աւսարիական պատուակալ ընդհանուր հիւպատոս Պ. Նիքօլա տը Եանքօ՝ մայրաքաղաքիս պատուակալ ընդհանուր հիւպատոս անուանեցաւ։

— Իսպիոյ մայրաքաղաքիս դեսպան Պ. Բէսման Բարիզու դեսպան անուանած լինելով, երէկ Սեւափըքի արարողութենէն յետոյ վեհ. Սուլթանին ներկայանալով իւր հրաժարագրերը մատոյց և արժանացաւ Ա. կարգի Օսմանիյէ պատուանշանի։

— Ալպանիոյ մէջ արեան վրէժխնդրութեան և հարսանեաց մէջ չափազանց ծախուց տեղի տալու սովորութիւններն ու վէճերը վերջացած են։

— Գալպալայի ծխախոտի հնձոց վիճակը շատ գոհացուցիչ է։

— Օսմ. կայս. Պանկայի նորակառոյց շէնքին բացուած տեղի ունեցաւ հինգշաբթի օրը հանդիսաւորապէս։

Ա Ր Ժ Է Ք Դ Ր Ա Մ Ո Յ			
Օսմ. լիւրս 100 զը. էն			
Մեծիտիկէ	108	2 վեցնոց	102 20
Քառորդ մեծիտ	106	35 Բուսիոյ բօլ	89 35
Մանր մեծիտ	101	35 Կարուէն	87 22
Մէթալիք	98	Գրիմից	51 15
Հինգնոց	101	30 Անգլ. լիւրս	110 10
Մանէթ թղթագրում 8 63			
Գոնուիտէ	22	23 Բուս. Երկ.	87
Թահիլ. Օսմ.	82	25 Թասպիյէ	18

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

ՄԱՍԹԵՆՍ-ԴՊԻՐ

Բ.

(Շար. նախորդ քիւէն եւ վերջ)

Մատթէոս-Դպիր անգործ մնալ սիրողներէն չէր, մի կողմէն առտնին դասարանին մէջ(1) թաղին զաւակները կը կրթէ ու կը պատրաստէ, միւս կողմէն տպարանական գործունէութիւնը կը շարունակէ:

Հրամանաւ Չաքարիա Պատրիարքի և ըստ խնդրոյ ազնուազարմ Միրիճանեան ՝ Շնորհք-Մկրտիչ Ամիրային(2),

(1) Պալատու Տ. Գաբրիէլին աղջիկն ալ՝ Տիրուհի Մայրապետ՝ վարժոց մը ունէր Մատթէոս-Դպիր տանը կից, ուր յաճախած են յաշակերտութիւն՝ Հինքեարպէլէնտեան Արժ. Տ. Յովհաննէս Աւագ-քահանայ և ժամանակակիցք:

(2) Սոյն Միրիճանեանց Մկրտիչ Ամիրային իւր ծախիւք տպել տուած է 1790ին նաև նաեւեկն, իբրև նախընծայ արդիւնք նորակերտ տպարանին Դըպարտան:

Մկրտիչ Ամիրային՝ Չաքարիա Պատրիարքի օրով՝ առաջին երկուս վարժարանը կը բանայ ի Գուսմաբու, Լուսաւորչեան աղջկանց արդի վարժարանին քարուկիր կողմի շինուածքը: Անկէ ի վեր այդ փողոցին անունը՝ Իպրասուկին փողոցը ըսուած ու շարունակուած է:

Մինչև այդ կրթական հաստատութեան սկզբնաւորութեան թուականը՝ զպրոցներ չունէիք: Տղայքն՝ Ակնցի խախտներու խանութը, քահանայից տուններն և մայրապետաց քով զաս առնելու կ'երթային:

Թալեան-Թաթիի զառկայայէն օտարազգի մը իջած տանն, Ախտէրի-վարժոց յաճախող Հայ ուսանողի մը երեսը կը համբուրէ:

Մկրտիչ Ամիրային՝ որոյ բնակարանը Ալբէթի-փողոցը Սուճուխճի-օղլուին տանը կից է եղեր— զայս պէզալի իրողութիւնը տեսնելով՝ կարի կ'զգածուի և կ'առաջադրէ իւրօրի՝ անմեղ տղայքը մի անգամ ընդ միշտ այսպիսի պատահական փորձութիւններէ ազատել, և հասարակութենէն գաղտնի, այդ Լուսաւորչեան վարժարանը կը հիմնէ, նպատակը Պատրիարքին միայն խոստովանարար հաղորդելով ի գիտութիւն:

Բանի մը տարիէն յետոյ, կատարուած իրողութիւն մը նկատուելով յիշեալ կրթական հաստատութեան գործը, և տարիներու հստակմամբ արդէն նուիրագործուած, կայսերական հրամանագիրը կ'առնուի նոյն դպրոցին, որոյ Միւսթիվիլիութիւնը և նիւթական մատակարարութեան յանձնաձումը՝ հիմնադիր Մկրտիչ-Ամիրային յետոյ, Հայ սոկիւրիչ արհեստագետաց վիճակուած էին մինչև ցճատատութիւն Ազգ. Մահմանադրութեան:

Չաքարիա Պատրիարք՝ Միրիճանեանց Ամիրային սոյն կրթանուէր մեծ գործն գնահատելով՝ օրհնութեան յատուկ կոնգրակ կուտայ, և նոյն օրէն Շնորհք կը

ՅՈՒՊ ՔԱՀԱՆԱՅԻՑ անոն հոգեշահ գիրքը կը հրատարակէ, երկասիրեալ ի Տէր Պօղոս քահանայէ կաղզվանցոյ: Ամիրային ծախքը կը հոգայ գրքի հրատարակութեան, որոյ յառաջարանին կըցուած է տպագրութեան թուականն ու տպագրչին յիշատակագիրն այսպէս:

«Յամի ՌՄՄԱ և Սեպ. Ժ:

Մատթէոս Դպիր» և այլն:

Ունիմք նաև Մեկնութիւն ԺԱՄԱ-ԿԱՐԳՈՒԹԵԱՆ ի Մատթէոս դպրէ, տպագրեալ ի Կոստանդնուպօլիս 1795ին:

Ինչպէս հրատարակուածներէն կը տեսնուի, սոյն գործարանէն ելած գրքերէ բոլոր գրքերն եկեղեցական ու հոգեսնունդ գրքեր են, ինչպէս նաև հետեւեալ երկու մատենաներն:

Ոսպնակեք Յովհաննէս Արճիշեցոյն Մեկնութիւն Ս. Պատարագին — որ հետեւողութիւնն ու համառօտութիւնն է Խոսրովու Անձևացեաց եպիսկոպոսին և Ներսէս Լամբրոնացոյն սոյն օրինակ երկոց—տպագրած է 1799ին, արդեամբ յԱնդրիանուպօլիս բնակեալ Ռամեցի մահտեսի Պենիթի որդի մահտեսի Գէորգ Ամիրային, և ժողովրդեան ճրի բաշխուած է: այս առթիւ բազմաբիւն տպագրիչը կը գրէ թէ՛

«Յիշեցէք զտպագրիչ սորին զՄատթէոս նուստ մանկավարժս(1) ընդ քեռն իմոյ Բրաբիոն նօտարի»:

Տիրացու Մատթէոս ամուսնացած էր և ունէր երեք աղջիկներ, երեքն ալ ամուսնացուցած:

Անդրանկուհին Հեղինէ՝ ամուսնացուցած էր մուշտակի վաճառական Պետրոս աղային հետ, երկրորդն՝ Աննան, Չըմնարացի ոսկերիչ Կարապետի հետ, և փոքրիկն Մարիամ՝ երկու անգամ այրիացեալ, որոյ որդին՝ Տ. Մատթէոս՝ Բերայի եկեղեցոյն վրայ քահանայ ձեռնադրուած և աչքերը կուրանալով՝ վախճանած է:

Սակայն Տիրացու Մատթէոս բնաւ չյիշատակեք զաւակներն, այլ յատկապէս իւր քոյրն՝ Նօսար-Բրաբիոնը՝ կը յիշարդանուանէ զՄիրիճանեան Մկրտիչ Ամիրային, որուն ցեղը ցարդ կը շարունակուի:

Շնորհք Մկրտիչ Ամիրային սեղանաւորն եղած է նաև նշանաւոր Չաքան-Օղլուին: Գործառնութեանց սենեակը հաստատած էր ի Մեծ-Նոր-խան:

(1) Մանկավարժ բառէն ալ ինքնին կը յայտնուի թէ, Մատթէոս-Դպիր և քոյրն Բրաբիոն՝ ըստ այն ժամանակի սովորութեան, տղայ կարդացնելով կը հոգան եղեր իրենց ասրուստն և իրենց կրթարանին մէջ իւրացուցեր են Պալատու ազնուապետականաց զասուն վերաբերող գրքերէ բոլոր տղայքն: այս կրթարան, ինչպէս նաև իւրակերտ-տպարանը, բաւական ընդարձակ պարտիզի մը մէջ կը գտնուին եղեր:

չատակէ, որ ամուսնացեալ չէր, անշուշտ կրթական գործին մէջ՝ եղբօրը ոչ նուազ աջակից ու աշխատակից գըտնուած լինելուն համար:

Շարունակեմք:

«Վկայաբանութիւն սրբոյ կուսին Մարիանեայ» գիրքը որ արդէն 1766 և 1790 ին կրկին տպագրութիւններ տեսած էր, երրորդ տպագրութեամբ ի լոյս կ'ընծայուի 1803 Ապրիլ Ժ.ին ի Կոստանդնուպօլիս ի տպագրարանի Մատթէոս-Դպիր, հրամանաւ Յօհաննու աստուածաբան վարդապետի և քաջաքարոզ Պատրիարքի Կ. Պօլսոյ:

Մատթէոս-Դպիր տպարանական գործունէութեան թուումն մասանցը չը կնքած, հարկ կը համարիմ յիշել թէ՛ Պալատցի մեծանուն մանկավարժ և օրացոյցի առաջին յօրինող ու տպագրողն՝ ընտրելագոյն պատկերազարդ օրացոյցի տպագրութիւնը վերջացուցած է այն տեսն, երբ օր տպարանի Պօղոսի Արապեան Ապուշեցոյն գեղատիպ օրացոյցներու նմանքեր կ'երևին հրապարակին վրայ:

Դպիր Մատթէի օրացոյցներուն պատկերին ներքև տպուած է՝

«Ասէ Սուրբն Բարսեղ Կեսարացի. Շնորհաւոր նոր-տարի և բարի կաղանդ, Յայսմաւուրք 1 Յունուար»:

Մատթէոս-Դպիր տպած օրացոյցներէն իբրև յիշատակ՝ կը գտնուի Ղաւթիոյ Ազգ. Կեդրոնական Մատենագարանին մէջ:

Մատթէոս-Դպիր գրչագիր օրինակներէն՝ Առաքելոց և Հայրապետաց ժողովներով գրուած հաւաքածոյ կանոնագիր մը կայ Պալատու եկեղեցոյ Մատենագարանին մէջ: 1863ին Վիեննայի Միսիթարեանց միաբանութեան գիտնական անդամ Հ. Յովսէփ Գաթրճեան յատկապէս երթալով ի Պալատ Ս. Հըրեշտակապետ եկեղեցին՝ առ նոյն ժամանակի քարոզչին՝ Գեր. Տ. Բարթոլոմէոս վարդապետ (այժմու Պրուսայու Արքեպիսկոպոսն), խնդրած է օրինակել զայն:

Նորին Գերապատուութիւնը չթոյլատրէր, առարկելով թէ՛ «Դուք մեր եկեղեցոյն աննպատակ հեղինակութիւններով ու գրչագիր մատենով սպառազինուիլ կ'ուզէք. պէտք ունի՞ք մեր եկեղեցոյ նպատաւոր Օրինագիրքերն ալ արտագրելու, քանի որ օգուտ մը չեն ընձեռեր անոնք ձեր արդէն ըստանձնած եկեղեցական դատին համար»:

Քիչ մ'ալ հետազօտենք ուրիշ հետաքրքրական պարագայներ, պրպտենք անձնական միջադէպեր որք կրնան մանրավէպերու տեղ ծառայել:

Մատթէոս-Դպիր՝ գեղեցկադէմ, անձնեայ, պարթևահասակ և հայրա-

պետական փառաւոր մօրուք ունեցող համարելի անձնաւորութիւն մ'է եղած, որով ոչ միայն Պալատու բոլոր ազնուապետական դասուն և մասնաւորապէս Խորասանձեան Յովհաննէս Ամիրային նազելին, այլ և ամէն դասակարգի ազգայնոց սիրելին եղած է:

Պատուելի-Դպրին պաշտօնական տարազն նորութիւն մ'է թէ՛ այն ժամանակուան մարդոց համար և թէ՛ ներկայիս համար:

Ի Պատրիարքարան և մեծատանց բընակարանները այցելած ատեն, բէօստէֆիմուշտակ մը կը հագնի սովորաբար, որոյ չուխայ-երեսը վրան կարուած ու փակցուած չէ եղեր, այլ հագած ատեն վերարկու չուխային վրայէն կարուած օղակները՝ մուշտակին վրայ փակցուած կոճակներուն անցունելով կը հագնի եղեր, իբրև թէ երկայն վերարկու մը՝ վերէն ի վայր կոճկուած:

Իբրև Հայ-քրիստոնեայ՝ Մատթէոս-Դպիր այնչափ խիստ պահպանողական մ'է եղած, չըսեմ ծայրայեղ կրօնամուլ մը, որ Ս. Սարգսի, կամ լաւ ևս Առաջաւորաց պահոց օրերը՝ ծումապահութեամբ կ'անցնէ, Հրեատկապետաց կամուր պահքը՝ աղուհացիւ կը բռնէ, Ս. Ասուածածնայ միաշարժական պահքը՝ երկշարժականի կը վերածէ եղեր:

Մատթէոս-Դպիր՝ նախազգացում մը կը տածէ եղեր իւր մահուան թուականի մասին:

Շարունակ կը յեղյեղէ եղեր թէ՛ ինքը և թէ՛ քոյր-հրաբիծը—որ իրմէ տասը տարեկան սղտիկ է եղեր— 85ական տարեկան պիտի մեռնին, այս պատճառաւ փութացեր է ի կենդանութեան իւր ու տիրացու հրաբիծին գերեզմանները քովէ քով շինել տալ, էտիրնէ-գաբուի դրսի գերեզմանատան բուխպէին մօտիկը:

Այժմ կը հաւաստեն թէ՛ այդ զոյգ մը դամբանք յատուկ տապանագրերով ցարդ կը մնան, սահմանափակեալ քարէ շրջապատով:

Կ'աւանդուի թէ, սոյն գերեզմանաքարերը շինել տուած ատեն, Պալատութաղին դուրսը մեծ հրդեհ մը պատահեր է, ու՛ր այդ քարեր այրեր են. ուստի վերստին նոր քարերէ շինել տալով՝ կրկնակի ծախք վճարեր է:

Տիրացու Մատթէոսին տաներէցն ու մտերիմ քահանայն է եղած Պալատու եկեղեցւոյ Աւագերէց և նշանաւոր կազմարար համբաւաւոր Մեծ-Տէր-Մեղքոն քահանայն, որ՝ ինչպէս ժամանակակցաց յայտնի է, հօրամոյն երկու արհեստագէտ զաւակներ ունի, մին՝ ոսկերիչ միւսը և կազմարար. երկուքն ալ քահանայացած են յետոյ Տ. Ստեփան

և Տ. Պաղտասար անուններով, որոց մասին կարգ մը հետաքրքրական անեկդոսներ կը պատմուին:

Տ. Մեղքոն քահանայն ևս՝ իւր տունը յատուկ ընտելարան ունեցած է՝ թաղին երկսեռ մանկոտին կրթելու համար:

Տէր Մեղքոն քաջ երկաթագիր ու մաքուր նօսրագիր է եղեր:

Վոսիորի Եէնի-Գիւղի Գիւտ Տիոյ Ս. Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ՝ թնկրեան գերդաստանի նահապետին՝ Յակոբ աղայի յիշատակն եղող իւղարբերից արծաթապատ Աւետարան մը կայ, որ գրչագիր է Պալատու նոյն Մեծ-Տէր-Մեղքոն քահանային:

Պալատու եկեղեցւոյ քահանայից թիւը մինչև երեսունութի կը հասնի եղեր այն ատեն. յետոյ երեսունեակուքի իջեցուցեր են. Այժմու թիւը՝ միւսուր շրջանակէ դուրս չեներ:

Տ. Մեղքոնի գործունէութեան ասպարէզն՝ Պալատու Հրեշտակապետի եկեղեցիէն մինչև ի Պատրիարքարան չէր տարածուեր, այլ աւելի հեռուն: Տէր Մեղքոն Հայր յարաբերութիւն ունեցած է էջմիածնայ պարպարտ և հեզարարոյ Եփրեմ կաթողիկոսին հետ:

Այսպէս մշակուելով, Տ. Մեղքոն՝ ճշտաւէր սիրոյի ժամանակ՝ էջմիածնայ Աթոռոյն պաշտպան կը հանդիսանայ հանդէպ Պատրիարքարանի:

Վերջին օժման համար քահանայից բաշխուած իւղն՝ եկեղեցւոյ կանթեղի համար գործածած է. Տաթևացւոյն պատկերը շինելով օժեր և Պալատու եկեղեցին կախեր է, ուրից յետոյ Մայր-եկեղեցին տարուելով՝ Ս. Խաչ եկեղեցին դրուած էր:

Տէր-Մեղքոն և որդիքն Տէր-Պաղտասար և Տէր-Ստեփան՝ ի պատարագի յիշած լինելով զՏաթևացին, 1819 նոյեմբեր 13ին աքսորուած են, ուրիչ նոյն օրինակին հետևող քահանայից հետ:

Պալատու Մեծանուն Աւագերէցն ու Տէր-Պաղտասար որդին՝ Գարակէօմրիկի թաղին վարժոյցն տեղ, այժմու Յօհան-Ոսկերերան եկեղեցին հաստատած և օժած են 1829ին, Պատրիարքարանի որոջման չսպասելով:

Կը յիշուի թէ, Տէր-Մեղքոն՝ Պատրիարքական ընտրութեան մը ժամանակ, իւր համաթաղեցի (Պալատցի) Սերովբեան Յակոբոս եպիսկոպոսը Պատրիարք առաջարկած է առաջին անգամ, որ յայնժամ Մարտուանու և Ամասիոյ առաջնորդ էր:

Սոյն յանդգնութեանց համար՝ Տ. Մեղքոն՝ 1819էն սկսեալ, 1827 և 1831 թուականներուն, հետզհետէ Պօլու, Ամասիա և Ռատոս կղզին աքսորուած է: Պարտք կը համարիմք յիշատակել թէ՛

Տէր-Մեղքոնի համախոհ կամ գաղափարակից ու գործակից գտնուած են միշտ Բերայի Տէր-Չաքարիան, Օրթագիւղի Տէր-Գալուստը, Գուս գարուի Տէր-Վրդանէսը, Սամաթիոյ Տէր-Ստեփանը և այլք:

Տէր-Մեղքոն հարիւրամեայ հասակին մէջ՝ պատգարակով, ամէն օր Պալատու եկեղեցին կը յաճախէ ելեր:

Ներուի մեզ որ սուղինչ տողեր զարտուղեցանք առաջադրեալ անձնաւորութենէն, սակայն այսպիսի յարակից կարեւոր դէմք մ'ալ կ'արժէր որ քիչ մը լուսաբանէինք, և որ ցարդ անյայտութեան մատնուած դէմքերէն մին են թաղուած է, զորմէ խել մը անեկդոցներ կը մնան, թէ՛ իւր և թէ՛ իւր գաւաակաց՝ Տէր-Ստեփանի և Տէր-Պաղտասարի մասին, զորս կը թողումք իւր ժամանակին յայտնել, և կ'անցնիմք Մատթէոս-Դպրին:

Մեծանուն-Դպրին մահուան պատճառն՝ հետեւեալ հետաքրքրական պարագային վերագրուած է: 1822—1823 ին միջոցները՝ ճաղապսիկ(1) մը խնդիրն յերեւան կուգայ, ինչպէս եղած էր Շղթայակիր Գրիգոր Պատրիարքի օրով ալ, և անկից ալ առաջ բաղմիցս:

Ճաղապսիկը՝ Զատիկական տօնի այլայլութիւնն է, այնպէս որ Զատիկը՝ կիրակի օր գալու տեղ, Ուրբաթու կամ ուրիչ օրուան պատահած է:

Յունաց պատեքի օրն՝ 1729 Ապրիլ 6ին Մաղկազարդ ըրած եմք, և յաջորդ կիրակին՝ Ապրիլ 13՝ Զատիկ:

Ի վաղընջոց սովորութիւն էր որ յերուսողէմ Զատիկ ձրագալոյցի երեկոյին Ս. Յարութեան տաճարը Հայ և Յոյն ուխտաւորաց հոծ բազմութեամբ կը լեցուէր լուսաւորութեան մեծ հանդէսը վայելելու համար, զոր կը կատարէին երկու ազգաց Պատրիարքներն ի միասին՝ Գրիստոսի գերեզմանը մտնելով:

Այս նկատմամբ ընդարձակ տեղեկութիւններ կը գտնուին Խորհրդցի Յովհաննէսեանց Գեր. Աստուածատուր եպիսկոպոսին աշխատասիրած և յերուսողէմ տպուած ժամանակագրական Պատմութիւն Ս. Երուսաղէմի անուն կրկնահատոր կարեւոր նորատիպ մատենին մէջ:

1823ին ալ, Պօլսոյ Պօղոս Պատրիարքն Անդրիանուպօլսեցի, նախ Եփրեմ կաթողիկոսէն հաւանութիւն կ'առնու և ապա Յունաց հետ կարծեաց փոխանա-

(1) Յետաձգելու կամ չկատարուելիք գործի մը համար առածի կարգ անցած է ըսել. «Յունաց կաղանդին, Հայոց Մուսաղատիին»:

կուսակցութիւն ընկերակցութեամբ Մուսաբեկի խոստովանումն վերցնել կ'ուզէ . այս պատճառաւ մեծ գոհութիւններ եղած են երբեմն Հայոց և Յունաց մէջ , մանաւանդ յերուսաղէմ Լուսաւորութեան առթիւ , զորմէ ի վերեւ ակնարկեցինք :

Սոյն Մուսաբեկի խնդրոյն կարգադրութեան համար Օրացոյց յորինող և Տօնացոյցի հաշուոց լեզուէն հասկացող նոյն ժամանակի մասնագէտն՝ Մատթէոս-Դպիր(1) կը հրահրուի յատկապէս Պատրիարքական գրով՝ ի Պատրիարքարան , ուր Պօղոս Պատրիարք կը խնդրէ Մատթէոս-Դպիրէն , որ յառաջիկայ տարւոյ Ջատիական տօնի ծառայութիւնը չտկէ , որպէս զի Հայերն ալ Յունաց հետ Ջատիկն ընեն . եւ չեղտելով կ'ըսէ Նորին Ամենապատուութիւնը թէ՛ « Պատուելի՛ , այս գործը Դու'ն միայն կարող ես ընել » , և այս առթիւ մեծ պարգև կը խոստանայ Մատթէոս-Դպիրին :

Եւ արդարև մեծ աշխատութեամբ և յոգնաշուն արջութեամբ ընդ փոյթ ի գլուխ կը հանէ առաջագրեալ գործը և կը ներկայացնէ Պօղոս Պատրիարքին , որ յոյժ կը մխիթարուի և կը գովէ ու կը փառաբանէ Մատթէոս-Դպիրի ձեռնահասութիւնն ու գործունէութիւնը , և ի վարձ սոյն գնահատելի աշխատութեան , 200 զուրուշի գումար մը կը նուիրէ՝ « Իբրև միւսէֆէկայ փարսախ մը հաճեցէ՛ք ընդունիլ » ըսելով :

Թէև հին ժամանակուան համար 200 զուրուշ գումարն այսօրուան 200 մէճիլիյէին հաւասար գումար մ'է , սակայն Մատթէոս-Դպիր չգոհանար այդու և յոյժ կ'զգածուի ու կը սրտաբեկի , աւելի մեծ գումար մը ակնկալելուն համար , և սակայն ժամանակին Պատրիարքին գէմ չգալու և Նորին Սըրբազնութիւնը չկոտորելու համար , անտրտունջ այդ տրուած գումարը շնորհակալութեամբ կ'առնու և կը վերագառնայ ի տուն , ուր ընդունած պարգևին նկատմամբ ունեցած և զգացած ցաւը Բրաբիոն քրոջը անպատրուակ կը յայտնէ , և կ'երի ու կը միկի :

Սոյն յուզումէն վերջապէս կը հիւանդանայ Պատուելին , և կաթուածահար լինելով , տարիներով կ'ապրի այնպէս՝

(1) Մեր տեսած Մատթէոս-Դպիր Օրացոյցին մէջ պատկեր մը կայ , որոյ վերայ աստղաբաշխի նկար մը կը գըտնուի , յորում ինքն երկնքի աստղերը կը դիտէ ու կը զննէ գիտակով :

Ոտանաւոր մ'ալ ունի Օրացոյցի Հեղինակն , հետեւեալ սկզբնաւորութեամբ .  
Քեանուցի Էվէլն է Յունուար ,  
Շուպաք ասելն է Փետրուար ,  
Մարտի անունն է տաճկեվար ,  
Դարձեալ է Մարտ և ոչ այլ բառ :

խօթացեալ և անկարող գործելու :

Վերջապէս , Մուսաբեկը կերցաւ մը եղաւ Մատթէոս-Դպիրին , որ քանի մը տարիներ կըլս կըլս ապրելով՝ կը հաշուէ իւր տարիները , և կը տեսնէ որ ութսուն և հինգ գարուններ արդէն բոլորած է , և գուշակեալ օրերն հասած են , կը պատրաստուի յաւիտենականութեան . հրահրելով իւր մօտ՝ խոստովանահայր Տ . Մելքոնը , կը մխիթարէ զնա և փափաքանօք ընդունելով վերջին թոշակը , կը կնքէ իւր մահկանացուն , օրհնելով Ազգն ու համօրէն աշխատակիցներն՝ տպարանական ծանրաբեռնեալ գործոյն :

Մատթէոսի յուզարկաւորութեան հանդէսն ու ժողովրդական թափօրը կը կատարուի մեծ շքով :

Նոյն ժամանակի գրեթէ բոլոր քարոզիչներն ու քահանայքը , ու եկեղեցւոյ սպասաւորներն ներկայ կը գտնուին տխուր հանդիսին , բնաւ վարձատրութիւն չառնելու թէութեամբ : Պալատու և Ֆէնէրի Յունաց եկեղեցիներն յատուկ վարդապետներով ու պատուիրակներով կը մասնակցին սոյն մեռելական հանդիսին , ինչպէս նաև Պալատու մեծ սինակոկի բարուհասպետն և քանի մը ռաբբիներ , պատուելով հանգուցելոյն յիշատակը և գնահատելի տաղանգը : Մարմինը կ'ամփոփուի Էսփրնէ-Գարուի գերեզմանատան իւրակերտ դամբարանին մէջ , որ այժմ յատկացեալ է նոյն գերեզմանին :

Երբ Մատթէոս-Դպիր մեռաւ , Բրաբիոն քոյրը 75 տարեկան էր : Եւ ահա՛ այդ թուականէն անցաւ տասը տարիներ , ու Բրաբիոն եւս հիւանդանալով՝ կոչել տուաւ առ ինքն իւր խոստովանահայր Տէր-Մելքոնն , ու հազորդուելու փափաք յայտնելով՝ առաւ վերջին թոշակը և կնքեց իւր կեանքն ճիշդ ենթագրեալ թուականաւ , այն է 85 տարեկան հասակին մէջ :

Բրաբիոնի յուզարկաւորութիւնն ալ ոչ նուազ հանդիսաւոր կատարուած է Պալատու եկեղեցւոյ կողմանէ ձրիարար , և մարմինն ամփոփուած՝ ճիշդ եղբօրը առ ընթեր կանխաւ պատրաստուած գերեզմանին մէջ :

Տէր-Մելքոն՝ նորոգ հանգուցեալ Բրաբիոնի թողմանական արտորդութիւնը կատարելէ յետոյ՝ կ'ուզայ տուն , և անդ հետեւեալ մխիթարական խօսքերը կ'ուզէ հանգուցելոյն ժառանգորդաց :

« Որդեա՛կք իմ , ձերին մեծ հայրը ( Մատթէոս-Դպիր ) և Հալա-Գատընը ( Բրաբիոնը ) երկուքն ալ նախախնամական անքննելի տնօրինութեամբ 85ական տարեկան մեռան : Մատթէոս-Դպիրը՝ 1740ին ծնած էր , 1825ին ալ զը-

րաւեցաւ ի կենաց . իսկ քոյրն 1750ին ծնած՝ և ահա՛ թաղուեցաւ այս 1835ի տարին : Կը մաղթեմ որ երկար օրեր և պայծառ արևներ տեսնաք , և Մատթէոսի փառքն ու Բրաբիոնի պսակին արժանի ըլլալով , մինչև 85 տարեկանէն ալ անդին ցխոր ծերութեան հասնիք , և Մատթէոսազային չափ երկայնակեցաղ ըլլաք : »

Այսիսի սրտառուչ բարեմաղթութիւններով ու հայրական բարի խրատներով՝ Տէր-Մելքոն հայրը կը մխիթարէ ժառանգորդները ու կը յորդորէ որ Մատթէոս-Դպիրի սկսած ազգօգուտ և հոգեշահ գործը շարունակեն : Սակայն Մատթէոս ու Բրաբիոն՝ իրենց բոլոր մանկավարժութեամբն ու մանկատաժութեամբն և մատենագրական ու տըպարանական գործունէութեամբը հարըստութիւն մը ձգած չէին իրենց ժառանգորդաց : Թողուած առ ձեռն հարըստութիւնն էր Պալատու « ընդ հովանեաւ Ս . Հրեշտակասէտ եկեղեցւոյ » տպարանն՝ մայր-տառերով ու յարակից գործիներով , զորս Բրաբիոնին մեռնելէն յետոյ Արապեան Պօղոս աղան 1200 զուրուշի գնահատած ու գնած է ազգասիրարար , իրբեւ վերջին յիշատակ մեծանուն Մատթէոս-Դպիրի Պալատեցւոյ :

Փափաքելի էր որ Մատթէոս-Դպիրի և կոյս-Բրաբիոնի ուրիշ հեղինակութեանց , վաստակոց , ձեռագրաց և ազգաբանութեան մասին աւելի լոյս մը , ընդարձակ տեղեկութիւն մը ունենալինք ու հրատարակէինք , առ այժմ միայն սա՛ չափը կը յաւելումը թէ այս Տիրացու Մատթէոս-Դպիրն քոյրն՝ կուսակեցաղ Տիրացու-Բրաբիոն , (1) գեղատառ

(1) Կոյս Նազենի Մ . Կէօզիւմեան Աւագ-Սարկաւագուհի մ'ալ եղած է ի Սէօլէօզ , որ Պրուսայու առաջնորդութեան տակ օժտեալ գիւղ մ'է , մասնաւորապէս յիշատակուած Հ . Ալիշանի Աշխարհագրութեան մէջ :

Սարկաւագուհին ձեռնագրուած է գիւղին Տ . Նիկողայոս քահանային հետ՝ երկիցս Պատրիարքութիւն ընող Աղաւնի-Ստեփաննոս եպիսկոպոսէն :

Կոյս Նազենին՝ աշակերտած է գիւղին Տ . Օհան քահանային , և յետոյ գիւղին աղջկանց վարժարանին մէջ ուսուցչութեան պաշտօն վարած :

Ժամանակներ անցնելէ յետոյ , գիւղին վարժարանը կը գոցուի , և Սարկաւագուհին տանը մէջ՝ մասնաւոր երկսեւ վարժարան մը կը բանայ . սակայն Դեր . Տ . Բարթուղիմէոս Սրբազանի առաջնորդութեան օրով՝ վերստին Նազենին Ազգային վարժարանն ի պաշտօն կը կոչուի և կը հաստատուի :

ձեռագրերը ու Շարսիաններ՝ ի յիշատակ իւր մաքրափայլ անուան՝ թողած է Պալատու Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն և այլ ուրեք ևս, որք ցարդ անաղարտ կը պահուին—զոր օրինակ մի քանի տարիներ առաջ ալ Ռուսահայ բարեպաշտուհի մը՝ Ս. Աւետարանը գեղագրելով նուիրած է էջմիածնայ Գէորգաշէն թանգարանին—և այս հարազատաց սերունդէն կը մնայ այժմ ի Կատրգիւզ Գուշ-Տիլի բնակող ծերունազարդ Ալթունճեան Յարութիւն աղայն՝(2) Հեղինէի զաւակը, որ այժմ 75 տարեկան է, նոյն ինքն թուռն բարեյիշատակ Մատթէոս Կարի, և թուռն թուռները՝ Արշակ էֆ. Ալթունճեան և Պ. Երուանդ Վարդանեան պատանիք:

Ա. Յ. ԱՅՎԱԶԵԱՆ

Յ. Գ.— Յօդուածս կնքելէ յետոյ, հարկ կը համարիմ փակագիր մը բանալ, Ծառազատի մասին վերոյգրեալ յօդուածիս մէջ ակնարկեալ պարբերութեան՝ իբրև լրացուցիչ մասն:

Ողբացեալ Ստեփան Պ. Պօղոս Փափագեանցի աշխատասիրած Պատմութեան մեջ, 1823ի Ծառազատիկն ուղղելու հեղինակութեան փառքը վերագրուած է անգուղական արուեստագէտ Միւհէնտիսեան Յովհաննէս էֆէնտի հօրը՝ Միւհէնտիս-Գէորգին, հետեւեալ կերպիւ պատմագրուելով.

«Պօղոս Պատրիարք մօտահաս Ծառազատի մը գալիքը դիտելով, որ շատ վէճերու և խռովութեանց տեղի տուած է, մանաւանդ ի Ս. Երուսաղէմ, միտքը դրաւ որ ամէն ջանք ի գործ դնէ Ծռառազատիկը վերցնելու: Այս գործը Ս. էջմիածնի Ս. Կաթողիկոսին և սիւնհոգոսին ալ իմաց տալու և անոնց ալ հաւանութիւնն առնելու համար Պատրիարքական Փոխանորդ Պալատցի Յակոբոս վարդապետը զրկեց ի Ս. էջմիածին, միանգամայն եպիսկոպոսութեան վկայական տալով անոր ձեռքը, 1820 օգոստ. 1ին: Ս. Կաթողիկոսին հաճութիւնն ստանալէն ետքը, Յունաց Պատ-

րիարքարանին առաջարկեց այս խնդիրը: Յունաց Պատրիարքն ընդունելով՝ այս խնդրոյն ըննութեանը համար ժողովք մը հաստատելու որոշում ըրաւ, և Պօղոս Պատրիարքէն ալ խնդրեց որ ինքն ալ իւր կողմանէ Հայոց ազգէն մէկ քանի մարդ զրկէ որ միատեղ հաշիւները նային, ու սխալմունքին պատճառը հասկցուելով, հաշիւները ճշգուիւն, և այս անտեղութիւնն վերցուի: Պօղոս Պատրիարք այս գործին համար Միւհէնտիս Գէորգն ընտրեց, որ նոյն ժամանակին քաջ երկրաչափ և միանգամայն աստեղագրաշխական գիտութեանց հմուտ անձ մ'էր, և զրկեց որ Ազգին կողմէն երթայ Յունաց Պատրիարքարանին ժողովք, և այս գործը կարգի դնելու աշխատի: Միւհէնտիս Գէորգ, ըստ յանձնարարութեան Պօղոս Պատրիարքի, քանի մ'անգամ Յունաց Պատրիարքարանի ժողովին երթալով, 12ի չափ կրօնական ու աշխարհական ժողովականաց հետ խորհրդակցեցաւ. և հաշիւներուն սխալմունքն ու՛սկից յառաջ գալը ապացուցանելով, ուղղութեանը համար պէտք եղած սնօրինութիւնները միատեղ կարգի դրաւ, ու ասանկով Ծռառազատիկը վերջացաւ:»

Կ'աւանդուի թէ՛ Միւհէնտիս-Գէորգ ի գնահատութիւն սոյն ծառայութեան, Ազգին կողմանէ ի՞նչ վարձատրութիւն եղած լինելուն նկատմամբ բարեկամաց հարցման ի պատասխան, Եզովբոսի յիշած Առիւծին և Արազլին հետեւեալ առակը կը պատմէ եղբր.

Օր մը Առիւծին կոկորդը ոսկոր խըրելով՝ Արազլիը կը կանչէ և կը խնդրէ որ երկար կտուցովը հանէ զայն:

Արազլի՛ ընդունելով խնդիրը, կը կատարէ, և ի փոխարէն սոյն ծառայութեան՝ վարձատրութիւն կը պահանջէ:

Առիւծը վեհանձնաբար առ այս կը պատասխանէ. «Փա՛ռք չտա՛ս որ քու գլուխդ ողջ և առողջ մինչև կոկորդս մտաւ և ելաւ. ա՛լ ասկից աւելի ի՞նչ վարձատրութիւն կ'ուզես»: Ա. Յ. Ա.:

### ՄԵՌԵԱԼ ԿԻՆԸ

Հեղինակ՝ Օգրավ Ճեօյի:

Թարգմանիչ՝ ՄԻՀԻԱՆ ԹԵԼԵԱՆ

Իգական սեռի դաստիարակութեան սահմանեալ սոյն բարոյալից իմաստասիրական վէպ, որ ԾԱՂԻԿԻ մէջ մաս առ մաս հրատարակուեցաւ, մաքուր թղթի վրայ տպագրեալ կը վաճառի ի Գին 10 զրը, իսկ ԾԱՂԻԿԻ բաժանորդաց համար 8 զրը: Գաւառներէ մէկ դահեկան աւելի պէտք է զրկել թղթատարի ծախուց համար:

Գիւղին երկօեռ հասարակութեան մեծագոյն մասին դաստիարակն եղած է Կոյս Նազեհին, սակայն վերջին պաշտօնավարութեան մէջ հիւանդանալով, 20—25 օրուան հիւանդութենէ մը յետոյ կը մեռնի և յուղարկուորութիւնը, ի ներկայութեան երկօեռ բազմութեան մեծաւ հանդիսիւ կը կատարուի, և մարմինը կը թաղուի եկեղեցականաց համար յատկացեալ գերեզմանաթաղին մէջ:

(2) Ինչպէս որ պապն՝ ազգային Օրացոյցն առաջին անգամ յօրինեց, նոյնպէս թուռն ալ՝ 24 աստիճան (այար) ոսկին՝ (վարալս) բանեցնելուն գիւտը ըրած է:

### ՊԵՂՁԱՅԱՆ ԵՐԳԵՐ

1. Գեղեցիկ պատկեր՝ Կարմիր ես հագեր, Նուռ, խնձոր բերեմ դու կեր. Այլ չ'եմ դիմանար Բու սիրուն համար:
2. Այսօր էի ես սքսում, Կասարեցաւ ինձի խնդում Այլ չ'եմ դիմանար Բու սիրուն համար:
3. Աչքդ է ծովակն եսեփոնի Գլխուդ մազն գեթ ծիրանի Ոսկի զարդն ցման քազի Իմ սիրուն էար հոգույս հոգի. Այլ չ'եմ դիմանար Բու սիրուն համար:
4. Ունեյ ունէր յօնուից կամար Սեւ աչքերդ եմ խումար, Եեւ եղեր եմ եզդի համար Իմ սիրուն էար հոգուս հոգի, Այլ չ'եմ դիմանար Զայրմ եեզ համար:
5. Վայրի եղներուն դու ցման Ակուս մարգարիս է արման. Այնչափ դու սէր տուիր ինձի Հայաւ հագեր նարինջի, Այլ չ'եմ դիմանար Զայրմ, սիրուդ համար:
6. Նուան հասին ես ցման, Եկուր մտնեմ քո պաղտան, Ծոցդ ցման է դրախտին, Մտնեմ ու անեմ սեյրան. Այլ չ'եմ դիմանար Զայրմ, սիրուդ համար:
7. Սուրարդ է բոյր լուսին, Մօտեցիր քո ծառային, Ե՛կ, որ լինիմ եեզ հեյրան. Զայրմ նազիր ու շիրին, Այլ չ'եմ դիմանար Բու սիրուն համար:
8. Ի յայտ աշխարհիս միջին, Դուն ես քաղաք Զինուամաչին, Երգող սորա յովանէսին, Ողորմէ քո գլխիդ համար, Այլ չ'եմ դիմանար Բու սիրուդ համար:—

Բարերդ Դ Պ Ի Ր

Մ. Պ. ԽՈՒԹՈՒՄՃԵԱՆ  
ՄԱՍՆԱԻՈՐ ԴԱՍՍԵՍՈՍՈՒԹԻԻՆԻՔ

Թուրքերէն և Իրաներէն լեզուաց

Ամսագրուակ չափաւոր

Մահմուտ փոստ, Թարազճըլար, Սաթճը խան, վերնայտակ, թիւ 8  
Գշ. Ել. Եր. օրերը ժամը 3 էն ըսկեալ. առեւտրական և այլ և այլ գրութեանց թարգմանութիւնք ևս գոհացուցիչ պայմաններով:

ԱՐՏՕՆԱՏԻՐ Ա. ՍԱՌԱՅԵԱՆ

ՏՊԱԳՐ. ՆՍԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ  
Էսկի-Չապփիէ փողոց, թիւ 61

### ԼԱՎԸՆԻՌ ՏԷ ՓԱՄԻՅԼ

(Ընտանեաց ապագայն)

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԸՆԿ.

ՎԱՍՆ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԵԱՆ

ԴՐԱՄԱԿԼԵՈՅ

Կը գործէ ընդ հսկողութեամբ Գաղղիոյ

կառավարութեան

Կեդրոնատեղի՝ 61, Բէֆուպլիք փողոց,

Լիոն (Ֆրանսա)

Ապահովութեալ քրտաբաժնի 100,000 000 ֆր

ԼԱՎԸՆԻՌ ՏԷ ՓԱՄԻՅԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆ, որ հաստատուած է նպաստելու համար փոքր խնայողութեանց, արագ զարգացում մը ունեցած է: Իւր նպատակն է որոշեալ պայմանաժամի մէջ վերականգնել դրամագլուխն:

Ընկերութեան գործառնութիւնք բազմադիմի են, ինչպէս շարժական արժէից և փոխ արուած դրամագլխոց ապահովագրութիւն, կորուսեալ դրամագլխոց մը վերականգնութիւն: Երաշխաւորութիւնք և Գլխավճարք՝ փոխառութեանց և ճարտարութեանց և վաճառականութեան մէջ գործածուած դրամագլխոց, մանկանց համար օժիտք, հանգստեան սնտուկ ծերութեան համար, ցլեանս եկամուտներու կազմութիւն, ի մի բան այն ամէն գործառնութիւնք որոց նպատակն է խնայողութիւն: Ընկերութեան Պոլսոյ գործակալութիւնն սկսած է 1884 Յունուար 1էն:

Տեղեկութեանց եւ բաժանորդագրութեան համար դիմել առ Բարսեղ էֆէնտի Թէլլալեան, գործակալ Ընկերութեան ի Կ. Պոլիս, Պահճէ-Գարու, Շէյխ-Իսլամ խան, Թիւ 11:

### Կ Ա Ր Մ Ի Ր Մ Ա Ն Ա Ն

Գաւառներէն «Մաղիկ» Յանձնակատարութեան Գրասենեկին ապացուած մանածն մինչև ցարդ կը գնէինք մայրաքաղաքիս հրապարակէն: Պատիւ ունիմք յայտնելու այժմ մեր գաւառացի բազմաթիւ յաճախորդաց ու թղթակցաց որ, չնորհիւ եւրոպական առաջնակարգ գործարանի մը հետ մեր նոր ինորոյ հաստատած յարաբերութեան, կարող պիտի լինիմք յետ այսորիկ հայթայթելու կարմիր մանածն յոյժ գոհացուցիչ գիներով, գնումները կատարելով ուղղակի արտադրող գործարանէն և ապրանքայ հակերը եւրոպայէն ուղղակի զրկել տալով ուզուած նաւամատոյցները: Նմոյշներ և մանրամասն տեղեկութիւններ կը զրկուին փափագողաց: Կը բաւէ զրկել միայն թղթատարի ծախքն:

### ԳԱԻԱՌԱՅԻՈՅ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

Գաւառաց մէջ շատ անգամ կը պատահին այնպիսի դատեր ու գործառնութիւններ որոնք, իրենց բնութեամբ և ըստ օրինի, Պոլիս փոխադրուելով միայն կրնան շարունակուիլ և իրենց լուծումը գտնել: այս կարգէն են վճռաջինն Ատենին ներկայանալի դատերը (քէմիզ), օտար հպատակաց հետ գաւառաց մէջ տեսնուած դատերուն վերաքննութիւնը (իսթիմաֆ), Թէսթաքա Շէրի վերաբերեալ դատեր, Ֆէրվահանէի վերաբերեալ գործեր, և այլն, և այլն:

Գաւառացիք յաճախ պարտաւորուած կը լինին այսպիսի դատերու և գործերու համար ի Պոլիս փոխանորդ մը կարգել իրենց, բայց դիւրութիւն չունենալով ճանչնալու մայրաքաղաքիս փաստաբանաց բազմութեան մէջ վստահելիները ու ձեռնհասները, հազար գոնարութեանց կը հանդպին, և յաճախ անկարող կամ անփոյթ մարդոց գործ յանձնելով, վերջ ի վերջոյ կը կորուսանեն իրենց իրաւունքը:

Գատական այս կարգի խնդրոց մէջ գաւառացւոց ծառայութիւն մը մատուցանելու համար, «Մաղիկ» Յանձնակատարութեան Գրասենեակը կապակցութիւններ հաստատած է մայրաքաղաքիս ամենէն ձեռնհաս փաստաբաններէն մի քանիին հետ: Կը հրաւիրուին այս կարգադրութենէն օգտուիլ նոքա որք այդ տեսակ գործեր ունին:

### Մոշրատեան Մկրտիչ եւ Յովհաննէս Եղբարց վստաւատուցիք

ԵՐԿԱԹԻ, ԽՈՒՐՏԱՎԱԹԻ, ԳՈՐԾԵԱՅ ԵՒ ԱՅԼՈՑ

Կ. Պոլիս, Ալանա Համամ, Թիւ 44 եւ Ղալաթիա, Բերշէմպէ բազար, Մահմուտիյէ—ձատտէսի, Թիւ 70 եւ 59:

Անգղիական, գաղղիական և ամերիկեան կարեւոր գործարանաց մէջ պատրասեալ զանազան տեսակ երկաթեղէնք, ուսական կախիակաղաղիք (ասմա քիլիտի), հիւսան (տիւկէր) գործիներ, եկեղեցական զանգակք, խարտոցք, զինկոյէ ամաններ, գործարանաց վերաբերեալ մեքենայք, Երկրագործական բազմազան գործիներ, և այլն, և այլն, ամենքն ալ շատ աժան գներով: Ընկերութեանս մեքենագործն դիւրութիւններ կ'ընծայէ մեքենայից գործածութեան ուսման համար:

Կ. Պոլսէ և գաւառներէ ամէն ուղղակի յանձնարարութիւնք չուտ և կանոնաւոր կը կատարուին: Մեր քով չգտնուածներն ալ յանձնողէքով Եւրոպայէ բերել կուտանք և ուզուած տեղերն ու նաւահանգիստները կը փոխադրեմք:

Մեր վաճառատանց վարչութեան հասցէն է՝ Մ. Յ. ՄՈՒՐԱՏԵԱՆ ԵՂԲԱՐԳ 70, Երկանճըլար ձատտէսի, Ղալաթիա, Կ. Պոլիս

### ՍԱՐԱՓԵԱՆ ԵՂԲԱՐԳ

ԴԵՂԱԳՈՐԾԻ ԵՒ ՊԱՏՐԱՍՏԻԶԻ ՄԱՍՆԱԻՈՐ ԴԵՂԵՐՈՒ

Ս Ա Ր Ս Ա Ր Ա Ր Ի Ա Ս Ս Ա Մ Փ Ո Ս Ն

ԲՕՊ ՍԱՐԱՏԵԱՆ

Արիւնը մաքրելու և վերանորոգելու համար 30 տեսակ բուսեղիւնք յատկապէս պատրաստեալ ընտիր և ախորժակամ օշարակ, որ միակ դարմանն է արեան անմաքրութենէն յառաջ եկած հիւանդութեանց, որպիսիք են՝ մորթային հիւանթութիւնք, սողնական ախտ, քոստութիւն, Թուզլու պալկամ, մայասը, գաղղիական ախտ, Թէ՛ հին և Թէ՛ նոր՝ սրու միակ հրաշալի դարմանն է: Գին՝ շիշ 25 դրուշ:

Մազ, պէս և մորուս երկարող և անոնց արմատներու հիւանդութիւնն անհետացնող: Իւր եզական ազդեցութիւնն արժանացած է չնորհակալութեանց և քաջալերական ուղերձներու: առաջին դեղն է իւր տեսակին մէջ: Գին՝ շիշ 15 դրուշ:

Ճոխ հաւաքածոյ ընտիր և ճաշակաւոր քաղցրաւիներաց և ըմպելեաց. քաքաօ, շարթիւօզ, մրգաքօնեակ, և ըն, և ըն, որք թէ՛ ճաշակի փափկութեամբ և թէ՛ գներու աժանութեամբ կրնան մրցիլ եւրոպականներու հետ:

Կը գտնուին Պոլիս, Պահէ-Գարու, Մերհամէթճեան դեղարանը և «Մաղիկ» գրասենեակը: Գաւառական յանձնարարութիւնք փութով կը կատարուին: 6—10

### HOTEL DE PARIS

BUDAPEST, vazi-koor

Պիւտաբէշթ քաղաքի ամենագլխաւոր կեդրոնի վրայ հաստատուած այս առաջնակարգ հիւրանոց ամէն յարմարութիւն ունի ճանապարհորդաց հանգստութեան համար: Խոհանոց եւրոպական և թրքական: Թուրքիացի ճանապարհորդք այս հիւրանոցը կ'իջևանին: Գիները դիւրամատչելի: 4—5